



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

5008-5012

2816  
U-79

11275

1000

ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱԻԱՏՈՅ

ՈՐՈՎ ՎԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ

ԲՆՆՈՒԹԻՒՆ

ՀԱՆԳԱՆԱԿԻՆ ԺԱԳԹԱՆ, ՀԵՂԵՆԱԿԻՆ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՎՐԱՑ

ԳՐԵՑ

Հ. ՅՈՎԱԽԷՓ Վ. ԳԱԹՈՐՃԵԱՆ

Ի ՄԻԻԹ. ՈՒԻՏԵ



ՎՐԵՆՆԱ

ՄԻԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1891.

ՀԱՆԳԱՆԱԿ

ՀԱՐԱՆՏՈՅ

11064

ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱՒԱՏՈՅ

ՈՐՈՎ ՎԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ

ՔՆՆՈՒԹԻՒՆ

ՀԱՆԳԱՆԱԿԻՆ ԺԱԳՄԱՆ, ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՒ ՓԱՄԱՆԱԿԻՆ ՎՐԱՅ

ԳՐԵՑ

Հ. ՅՈՎՍԷՓ Վ. ԳԱԹՐԻՃԵԱՆ

Ի ՄԻԻԹ. ՈՒԽՏԷ



ՎՐԵՆՆԱ

ՄԻԻԹԱՐԻՆԱՆ ՏՊԱՐԱՆ

1901.

11064



599  
40

## Ա Ջ Գ

Հանգուցեալ բազմահմուտ Հ. Յովսէփայ այս գործն հրատարակած ժամանակ հարկաւոր էր համարիւնք մտադիր ընել՝ թէ հետիւնակն իւր այս գործքը գրած է աւելի իբր 21 տարի յառաջ 1870ին. արդ բնական է թէ ըստ այսմ՝ հասկնայրու է բնագրին “անցեալ տարի., “աւելի քսան տարի յառաջ., եւ այլն, խօսքերը: — Գատչած համարեցանք ինչ ինչ տեղեր՝ առնելով հետիւնակնս ղեւ անտիպ ուրիշ մէկ գործքէն, աւելցրենք քանի մը ժամանակագրական դիտողութիւններ, որոնք շատ հետաքրքրական են իրենց նորութեամբն եւ մտադրութեան արժանի. այս ժամանակագրութեամբ բոլորովին տակնուվրայ կըլլայ՝ է դարու վերջին սկսեալ մինչեւ թ դարու սկիզբն եղած կաթողիկոսաց հայրապետութեան ժամանակն ու տեսողութիւնը: Յայտնի է թէ ժամանակագրութեան նկատմամբ իրեն միւս գրութեան մէջ յառաջ բերած ցուցումները չէինք կրնար մի առ մի այս գրոց մէջ յառաջ բերել: Մեզմէ աւելցուած ժանտիտիւնները էր նշանակելը Ծ. Հրո. ստորագրութեամբ:

ՀՐԱՏԱՐԵԿԻՉԸ

**ԲՈՎԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ**

	42
1. Մեր գործածած հանգանակին ծագումն հայկականն է:	1
2. Ծագումն յունական է: . . . . .	8
3. Ժամանակը: . . . . .	20
4. Հին հանգանակաց հետ կապակցութիւնը: . . . . .	26
5. Հեղինակ՝ Աթանաս (Եկեղեցական—Աթանասեան): . . . . .	34
6. Զկաթողիկեայցմէ գործածութիւնը: . . . . .	39
7. Կաթողիկեայցմէ գործածութիւնը: . . . . .	43



**ՈՒՂՂԵԼԻՔ**

Էջ	Տող	Սխալ	Ուղիշ
2	14	կրնանք	կրնան
4	15	յաշտկապէս	յաշտկապէս
4	24	Ժամանակից	Ժամանակակից
6	13	Փեթերապոլի	Մոսկոսա
17	17	հասասարն շանս- կորթեամբ	հասասարն անանկոր- թեամբ
19	4 վարէն	Թողտթուն	Թողտթուն
23	10 վարէն	կերտտորթունը	կիրտտորթունը
26	18	էչ	էջ
34	3 վարէն	օծօւ	օծօւ
39	11	յառիտեանս	յառիտեանս
44	19	գնտելի է	գնտելի է
46	28	հերետիկոսներն	հերետիկոսներն
47	8	երտապի	իրտապի

**ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱԻԱՏՈՅ**

**ՈՐՈՎ ՎԱՐԻ ԵԿԵՂԵՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ**

**1.**

Ծագումը — Հայկականն է:

Հայաստանեայց եկեղեցին շատ հեռուոր դարերէ ի վեր հանգանակ մը կամ հաւատոյ դաւանութիւն մը կը գործածէ, եւ ինչպէս որ կ'ապահովուի, երբեք անկէ ուրիշ ալ գործածած չէ, որն որ ոչ բողոքովն Եկեղեցականն է եւ ոչ ալ Կոստանդինուպոլիսն: Հիմակուան Հայոց թէ կաթողիկեայց եւ թէ Վաթողիկեայց գործածած ձեւը՝ շատ քիչ իրարմէ արբերութեամբ, հետեւեալն է:

«Հաւատամք ի մի Աստուած Հայրն ամենակալ, արարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից. եւ ի մի Տէր Յիսուս Բրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ Միածին նախ քան զամենայն յաւիտեանս, Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ ծնունդ եւ ոչ արարած. նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ յերկրի, երեւելիք եւ աներեւոյթք. որ վասն մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն Հոգւովն սրբով. որով էառ մարմին, հոգի եւ միտս եւ զամենայն՝ որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք. չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր. զարոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս. որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք եւ ի սուրբ Հոգին յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս, որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալն եւ բնակեցաւ ի սուրբն: Հաւատամք եւ ի մի միայն, ընդհանրական եւ առաքելական եկեղեցի. ի մի

մկրտութիւն, յայպաշխարութիւն, ի քառութիւն եւ ի թողութիւն մեղաց. ի յարութիւն մեռելոց, ի դատաստանան յաւիտենից հոգւոց եւ մարմնոց. յարքայութիւն երկնից եւ ի կեանս յաւիտենականս, :

“Իսկ որք ասեն էր երբեմն յորժամ ոչ էր Որդին, կամ էր երբեմն, յորժամ ոչ էր սուրբ Հոգին, կամ յոչէից եղևն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ զսուրբ Հոգին, եւ թէ փոփոխելի են կամ այլայլելի, զայնպիսիսն նզովէ կաթողիկէ եւ առաքելական եկեղեցի:”

Սոյն ձեւն է որ կը գործածուի թէ մկրտութեան ասեն, թէ պատարագի մէջ եւ թէ քրիստոնէական վարդապետութեանց մէջ բերնուց կը սորվեցուի, ըլլայ կաթողիկեայց ըլլայ չկաթողիկեայց քով, եւ հաւատացեալք նոյնը կը զուցեն իրենց աղօթից մէջ: Աստի ամենեքին եւ իւրաքանչիւր որ կրնանք իրաւամբք ուզել որ զիտնան այս դաւանութեան ծագումն ու հեղինակը, եւ որն որ ասոնցմէ աւելի է, անցեալ՝ տարուան Միլիկիոյ հայրապետութեան՝ Տիեզերական ժողովոյն պատճառաւ՝ ընդհատուած Միւնհոգոսին ալ, որն որ մեր եկեղեցական զբերը պիտոր աչքէ անցընէր, կրնայ սոյն խուզարկութիւնը գտնէ գոյն ոգտակարութիւն մ՝ ունենալ: Սոյն խուզարկութեան պատասխանը գժուարին բան մը չէր մեր հարցը մէջէն ամենէն առաջննութեան՝ որոնք նոյնը սկսան գործածել. սակայն անոնց յաջորդացը կամաց կամաց գժուարացաւ՝ ասոր վրայ հաշիւ տար:

Երգէն 607 դարուն վերջերը մեր նախնիք սոյն հանգանակը՝ Նիկիականին հետնոյնացուցին, Նիկիական հանգանակի տեղ զրին: Եբրահամ կաթողիկոսի՝ ատեններէն, մանաւանդ թէ անկէ ալ քիչ մը յառաջ, Վրթանէս Քերթոզէն՝ որն որ Եբրահամ չընտրուած տեղապահ էր ի դատարկութեան աթոռոյն<sup>3</sup>, սկսաւ ասանյատուկ կոչումը, որչափ մեր ծանօթութիւնները կը հասնին, իրենց առ Միւրիոն Վրաց կաթողիկոս զրած թղթերուն մէջ: “Ընդ ամենայն տեղիս, կրսէ տեղապահը, յեկեղեցիս ուղղափառաց յետ ընթեռնոյ զաւետարանն, որ ի Նիկիա սահմանեցաւ զհաւատն ասեմք:”, Իսկ Եբրահամ՝ առ Միւրիոն գ. թղթոյն մէջ կը գրէ. “Նրանելի Հարքն” որ ի Նիկիա ժողովեցան, այսպէս ուսուցին ըստ առաքելոյն վարդապետութեան. Հաւատալ, ա-

1 Այսինքն է 1869ին: Ծ. Հրտ.:  
2 Եբրահամ կաթողիկոսական աթոռը նստած է ըստ Հեղինակին ուրիշ մէկ գրութեանը, ոչ էթէ 594ին, ինչպէս ցայժմ կը համարուէր, այլ 607ին, ըստ այսմ ցայսօր կարծուածէն 13 տարի վերջը: Ծ. Հրտ.:

3 Միտ դնելու է որ Վրթանէս Քերթոզը միայն է որտեղեւորեալ տեղապահ եղած է, եւ ոչ էթէ նա եւ Մովսէս Բ. ի կաթողիկոսութեան ժամանակ, ինչպէս սովորաբար կը զրուի: Այս ալ պարտական ենք Հեղինակին: Ծ. Հրտ.:

սեն, մի Աստուած Հայր ամենակալ, արարիչ երկնի եւ երկրի, եւ մի տէր Յիսուս Քրիստոս: “Երկնի եւ երկրի”, բառերը Նիկիականին չեն, մերինն են: Ետքէն իրեն առ եպիսկոպոսունս Շրջաբերական թղթոյն մէջ ալ սոյն մեր հանգանակին ուրիշ մասունքը յառաջ կը բերէ: Ասկէ գրեթէ դար մը ետքը կը գտնենք աս հանգանակն իբրեւ Նիկիական Հարց գործ ամբողջապէս յառաջ բերուած՝ Ներսիսի կաթողիկոսի Շինողի՝ եւ անոր աթոռակցաց անուամբ առ Յոյն գրուած թղթոյն մէջ, ինչպէս որ Սերէոսի եպիսկոպոսի՝ որն որ 707 դարու հեղինակ է, Հայոց պատմութեան եպիսկոպոսի՝ որն որ 707 դարու հեղինակ է, Հայոց պատմութեան կաթողիկոս նոյն հանգանակը պարզապէս Նիկիական կը համարի առանց տարակուսի մը, ինչպէս որ իրեն դեռ չհրատարակուած մէկ ճառէն յայտնի է<sup>2</sup>: “Սոյն իսկ Յովհաննու Իմաստասիրի, յաջորդ դարուն առաջին կէսին մէջ այնչափ անծանօթ էր ասոր եւ Նիկիականին մէջ եղած տարբերութիւնն՝ որ կրցաւ ըսել “Սուրբ Հարքն ի Նիկիա ժողովեալքն ասացին զնոյնութիւն Հօր վասն մերոյ փրկութեան ճնաւ մարդացեալ ի Մարիամայ սրբոյ Աուսէն Հօր դուով սրբով. եւ ապա ի շար արկեալ թուեն զկատարեալ բնութեանս մերոյ զհոգի, մարմին եւ միտս, եւ նովին մարմնով համբարձեալ յերկնս, եւ նովին մարմնով դարոց է ասացին<sup>3</sup>”: “Սոյնը կրսէ ուրիշ տեղ ալ<sup>4</sup>. “Յետ կատարման սուրբ աւետարանին բարձր կրսէ ուրիշ տեղ ալ<sup>5</sup>. “Յետ կատարման սուրբ աւետարանին բարձր ձայնիւ խոստովանին զսուրբ հաւատն՝ որ յերանելի սուրբ Հարցն ձայնիւ խոստովանին զսուրբ հաւատն՝ որ յերանելի սուրբ Հարցն Նիկիայ տուաւ եկեղեցոյ:”, “Սոյնպէս կը խօսի 907 դարուն մէջ Խոսրով Անձեւացեաց եպիսկոպոս: “Հարքն սուրբք, կրսէ, յայտնապէս հաստատեցին ի հաւատն Նիկիական ունել Իանին այսպէս. Ծնուաւ, ասէ, կատարեալապէս ի Մարիամայ սրբոյ Աուսէն Հօր դուով սրբով, որով էսոս մարմին, հոգի եւ միտս եւ ամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք<sup>5</sup>: Տարբեր լոյս մը չունի անոր որդին Գրիգոր Նարեկացի իրեն ծանօթ Աղօթագրոց մէջ<sup>6</sup>: Այսպէս տեւեց այս անձիշդ ըմբռնումը նաեւ Ներսիսեանց

1 Ըստ Հեղինակի ժամանակագրութեան 7671: Ծ. Հրտ.:  
2 Անշուշտ կանխորէ իւր ձեռագրաց մէջ գտնուած՝ սիկզէն պակաս այն թուղթն որ հետեւեալ խորագիրն ունի: “Տեառն Ամբողջոյ Հայոց կաթ. վասն հաւատոյ”: Կաթողիկոսն Հանգանակն յառաջ կը բերէ այսպէս “... եւ զարգարիք երիւք ժողովօքս այսօրիւք ի պատիւ ամենասուրբ Արքորութեանն սահմանաւ զոր եղեալ է ՅԹԵՐ աստուածաշունչ սուրբ Հարցն որ ի Նիկիա, որոց զուին Ս. Արիստակէս հայրապետ Հայոց մեծաց. եւ ասացին այսպէս վասն բանին մարմնացելոյ թէ Աստուած է ի Աստուծոյ, լըյս ի լուսոյ, Աստուած

ճշմարիտ Աստուծոյ ճշմարտէ, ծնեալ եւ ոչ արարեալ. ինչալ ի յերկնից մարմնացեալ մարդացեալ ի սուրբ Աուսէն Մարիամայ, չարչարեալ այսինքն խաչեալ թաղեալ եւ յերիւ առուր յարուցեալ, համբարձեալ յերկնս, եւ գայ դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թաղաւորութեանն ոչ է վախճան”: Ծ. Հրտ.:  
3 Ճառ ընդդէմ Երեւութեանաց. տպ. Վենետ. 1807: Մատենագր. Յովհաննու Իմաստասիրի. էջ 55:  
4 Անշ. Վ. ասն առուր միաշք. էջ 106:  
5 Մեկն. Ժամակարգութեան տպ. Վ. Պոլիս (ՍՕրթագիւղ), 1840, էջ 179—180:  
6 Փոքր տպ. Վենետ. 428—33:  
1\*

ժամանակ: Տարածնի եպիսկոպոսը՝ որուն ոչ յոյն եւ ոչ հռոմայեցի լեզուի ծանօթութիւնը կը պահուէր, 1192ին իր Պատարագի մեկնութիւնը գրելու ատեն իրեն նախնինքէն աւելի բան մը առ նկատմամբ չէր գիտեր, երբ որ նոյն հանգանակը հօն (ինչպէս անկէ առաջ ալ իր հանգանակի գեղեցիկ Մեկնութեանը մէջ) ուրիշ բան չանուանեց՝ բայց եթէ՛ Նիկիական հաւատ, եւ ուրիշ չարց չնճայեց՝ բայց եթէ՛ 318երուն՝ որոնք Նիկիա ժողովեցան Արիստի մոլորութեանը դէմ:

Աս անճշտութեան աղբիւրը գլխաւորաբար ան եղաւ որ արդէն 6րդ դարուն սկիզբները մեր առաջնիկայ հանգանակին ասնկ վերնագիրը գրուած էր մեր Պատարագամատուցին մէջ. Նիկիական ՆԱԽԱՏ:

Հազիւ Ներսիսեանց ժամանակէն 150 տարի ետքը սոյն անուանակոչութեան սխալը զգացին (1342ին) Սոյ ժողովոյն չարքը, եւ իմացան որ իրենց գործածած հանգանակը յայտնապէս Նիկիական չի կրնար ըսուիլ, անոր համար ալ՝ առաջին անգամ ըլլալով՝ հռոմայեցի լեզուի թարգմանած Ս. Աթուոյն խրկեցին:

Վերջապէս կը մնար Մխիթարեանց դպրոցին ուրիշ աշխատութիւն մը, ճանչնալով բոլոր առ հանգանակին մէկալ թէ՛ Նիկիական եւ թէ՛ Վ-Պոլսի հանգանակներէն ունեցած տարբերութիւնը՝ որն որ երկայն ատեն անոնց անձանօթ չէր կրնար մնալ, առ տարբերութեան պատճառն սկսան որոնել:

ձ. Փափազեան<sup>1</sup>, ձ. Աւետիքեան<sup>2</sup>, բաղնահմուտ ձ. Ազգերեան<sup>3</sup> եւ ուրիշ Մխիթարեանք Վ կենակոյ եւ անոնց ժամանակից Մխիթարեանք Վ կենականք, ինչպէս նաեւ անոնց Պերապ. Աբբայն Բարեկեան<sup>4</sup> եւ ուրիշ շատերը մինչեւ վերջին օրերը կենթադրեն ու կը հրատարակեն որ Ս. Պարիզոր Առասուրիչ՝ որն որ Նիկիոյ ժողովոյն ատեն կենդանի էր, քանի մը խօսքերով ճոխացուց անոր հանգանակը, եւ իրեն յաջորդները մինակ մինչեւ Ներցուց անոր հանգանակը, եւ իրեն յաջորդները մինակ մինչեւ Ներսէս Ա եւ Սահակ Ա քիչ մը բան աւելցուցած պիտոր ըլլան: Վերջապէս նաեւ վերոյիշեալ Արևիկոյ հայրապետութեան գաւառական Սիւնհոդոսին համար պատրաստուած նիւթոյ (Schema-ներուն) մէջ ալ նոր բան մը չենք գտներ<sup>5</sup>:

Սեր կաթողիկէ միութենէն տարանջատ եղբայրներուն դալով՝ անոնց համար խնդիրը շատ դիւրին է: Իրենց շատոնց ունա-

<sup>1</sup> Իրեն ընտիր գրութեան մէջ զորն որ «Հանգանակ Հաւատոյն անուանած է. սպ. Վ կենտ. 1807:  
<sup>2</sup> Իրեն իտալերէն գործոյն մէջ «Վ անսորբարութեան եկեղեցական գրոց Հայոց»: P. Gabr. Dr. Avedichian: Sulle correzioni fatte ai libri ecclesiastici armeni. Venezia, 1868.

<sup>3</sup> Ի ծանօթ. առ Յովհ. Իմաստ. ընդդէմ Երեւութ. եւ Ե Վարս Սբբոյ, Հատ. Ե. էջ 426:  
<sup>4</sup> Համառոտ Յայտնանքի մասնութիւն երկուց ճշմարտութեանց ընդդէմ երկուց մոլորութեանց: Վ կենտ. 1817:  
<sup>5</sup> Վ. Թ. Վ. Վ ան եկեղ. գրոց Հայաստանեայց եկեղեցւոյ: Թիւ 11:

կութիւն եղած է ամէն բան՝ բարի եւ չար, Հայաստանի յիշեալ առաջին Աւետարանէն յառաջ բերել: Ա՛վ կրնայ ասոնցմէ՛ տարակուսիլ որ առ հանգանակն անկէ չըլլայ: Այսպէս Փէշտիմալ ճեան իր «Ղուսաշաւիղին», մէջ՝ որն որ հանգանակի բացատրութիւն մըն է: Նոյնպէս Ս. Սեր իրեն «Վրիստոնէական վարդապետութեան Հրահանգին», մէջ, Մատթէոս արքեպիսկոպոս եւ յետոյ Աջմիածնի կաթողիկոս, եւ Յովհաննէս Տէրոյնեց՝ սրբազան իրաց՝ իրենց մէջ ամենէն հմուտը, բոլորովն անկասկած՝ սոյն հանգանակը յայտնապէս «Ղուսաւորչեան հանգանակ», թէ՛ կանուանեն եւ թէ՛ կը համարին՝:

Ան աստիճան վերջապէս ընդհանուր եղած է առ ասանկ բացարձակ ստուգութեան տեղ գնել որ 1858ին իրենց Վ-Պոլսոյ Պատրիարքարանի հոգեւոր ժողովէն քննուած եւ հաւանուած Միջակ Վարդապետարանին մէջ մեր առաջնիկայ հանգանակը՝ հանգանակաց կարգին մէջ իբրեւ «Հանգանակ Հայաստանեայց Եկեղեցւոյ», չորրորդ տեղը զետեղելէն ետքը կը հարցուի ուսանողներուն սա հետեւեալը՝: «Հ. Սեր հանգանակը որն է: պ. Սերը Նիկիական Հաւատամբն է սրբոյ Առասուրչէն մերմէ տեղ տեղ պարզուած: Հ. Նիկիական Հաւատամբն մէջ տեղ տեղ պարզուածներն որոնք են: պ. Անոնք են՝ որ վերի դրած Հաւատամբն մէջ շղագրով գրուած են:», — Շղագրով գրուած է որ եւ իցէ տարբերութիւն առանց զանազանութեան:

Աւրոպացի մատենագրաց շեղելով՝ յայտնի է որ առ հանգանակը շատ անգամ Հայոց Պատարագամատուցին հետ հրատարակուելով անոնց անձանօթ չմնաց: Իբր Պրէօն Աղօթանոցի Վարդին երէցը՝ ձ. Փիտու<sup>3</sup> գաղղեացի Թէադօլինեան Հայաստանի Վարդչէն թարգմանութիւն մ'ունեցաւ, եւ ան գործածեց՝ երբ որ իր ծանօթ գրոյն մէջ Հայոց Պատարագամատուցը գաղղեերէն հրատարակեց: Հոս կը հաստատէ Իբր Պրէօն որ Հայաստանեայց եկեղեցին ան եկեղեցեաց թիւէն է՝ որոնք, Ուուփինեայ ըսածին համեմատ, հարկաւոր համարեցան նոր մոլորութեանց դէմ ինչ ինչ Հանգանակին մէջ աւելցրնել: Անկէ ետքը վեց եօթը կտոր յաւելուած կը նշանակէ զորոնք Հայք աւելցուցած ըլլան առաքելոց հանգանակին վրայ, առնելով Նիկիոյ հանգանակին ծայրի նդովքն ալ Արիստոսաց դէմ, բայց աւելցրնելով ասոր մէջ միանգամայն Հոգւոյն սրբոյ աստուածութիւնն ուրացողները<sup>4</sup>: Նման խորհր-

<sup>1</sup> Տես «Երեւակ», 1865. Փետր. 16, Թիւ 55, էջ 53:  
<sup>2</sup> Տես էջ 58—61:  
<sup>3</sup> Փիտու (Pidou) ծնած է 1637 սեպտ. 8ին: Թէադօլինեան կրօնը մտնելէն վերջը 1666ին Պայասոսին գործակից եղաւ Լեհաստանի Հայոց մէջ ուղղափառութիւնը

տարածելու: Քարոզութեան գագած է նաեւ Ի Պարս: 1687 անուանուեցաւ Բարեյնի եպիսկոպոս: Իւր մահականացուն կնքած է Թոպահան 1717 Նոյեմբեր 20ին: Ծ. Հրա.:  
<sup>4</sup> Lebrun: Explication de la messe 1778, էջ 162—168:

դաճութեամբ մը կը լմնցնէ նաեւ Պինթերիմ գերմանացի հեղե-  
նակը<sup>1</sup>: Աքրէտէր<sup>2</sup> սոյն հանգանակը համարի «Նիկիական» որուն  
մէջ Վ-Պոլսինը խոթուած է, : Թող տարով ուրիշ շատ հիները՝  
նոր ատեններս Նդուարդ Տիւրքիէ իրեն մէկ զրուածքին մէջ<sup>3</sup>  
ձիշդ նոյնը կը կրկնէ՝ ինչ որ Հայք սովորաբար կը զրուցեն: Փելքս  
Վէվ՝ Ղովանեան համարարանին մէջ սրբազան Աստուածաբանու-  
թեան վարպետ եւ, ինչպէս կերեւայ, հայերէն լեզուի ալ տե-  
ղեակ, «Վասն կոչման Հոգւոյն սրբոյ առ Հայս»,<sup>4</sup> գրոյն հեղինակը  
չի տարակուսիր սոյն հանգանակն ամբողջապէս Հայոց սեպհական  
համարելու. սակայն կրնար անտարակոյս ճշգրտութեան ճամբան  
զանել, եթէ այնչափ իրեն վերաբերէր առ խնդիրը որչափ, օրինակի  
ազդուած, վերոյիշեալ Մսերի կը վերաբերի:

Մսեր Մազիստորոս, Փեթերսպուրկ Հայոց Ակադեմիային  
մէջ կրօնի ուսուցիչ եւ բովանդակ՝ ԼՂմիածնի կաթողիկոսին ան-  
միջական իշխանութեան ասկ եղած Հայաստանի մէջ իբրեւ զե-  
րազանց հեղինակութիւն մը՝ աստուածաբանական իրաց համար  
ճանչցուած, 1850էն սկսեալ այիւայլ դասակարգի աշակերտաց  
համար Վրիստոնէական վարդապետութեան Հրահանգներ ի լոյս  
ընծայած է՝ որոնք վերջին երկու կաթողիկոսներէն եւ ԼՂմիածնի  
մնայուն սիւնհոգոսներէն հաստատուած են: Բնդարձակազոյն  
Հրահանգին գլուխը յարմար համարած է՝ մեր առաջեկայ հան-  
դանակին վրայ քննութիւն մ'ընել անանկ հմտութեամբ մը՝ որն  
որ հայերէն հրատարակութեանց սահմանէն անդին չ'անցնիր: Մենք  
իրեն հետ, ասկէ հինգ տարի առաջ (1865ին), գործք ունեցանք՝  
երբ որ կաթողիկէ եկեղեցւոյ վարդապետութեան եւ ԼՂմիած-  
նական Հայոց վարդապետութեան տարբերութեանց վրայ՝ գլխաւո-  
րաբար իրենց Վրիստոնէականներուն վրայ հիմնելով, խօսեցանք.  
բայց զեռ իրեն պարտական մնացած ենք ան յառաջաբանական  
քննութեան մասին՝ զորն որ հանգանակին վրայօք բրած է:

Պարապ տեղ չէ որ Մսեր այսչափ հոգացողութեամբ ձեռ-  
նամուխ կ'ըլլայ առ հանգանակը պաշտպանելու: Բաւական ծանր,  
պատճառ ունի: Հայոց չկաթողիկէաց մէկ մասը, ան ալ կենդրո-  
նական մասը, ստիպուած է շատ մը ակնածութիւններ ընելու  
Ուղղափառ եկեղեցւոյ առջեւ՝ որն որ 9 դարէ հետէ ամբաս-  
տանութեան գլուխ մ'ըրած է Հռոմէական եկեղեցւոյ՝ ամէն  
եկեղեցեաց մօր եւ ուսուցչին, դէմ թէ ինչու մի միայն մասնիկ  
մը հանգանակին մէջ աւելցուցեր է, զորն որ ապօրինաւոր կը հա-

<sup>1</sup> Anton Jos. Binterim: Die vor-  
züglichsten Denkwürdigkeiten der christ-  
katholischen Kirche. Mainz, 1825. Հատ.  
Դ. Մասն 2. էջ 235:  
<sup>2</sup> Joh. J. Schroeder: Thesaurus lin-  
guae armenicae. տպ. Լմսդերսամ 1711:

<sup>3</sup> Histoire des dogmes... de l'église  
Arménienne. Բ. տպ. 1857. էջ 132-134.  
Եւ 175:  
<sup>4</sup> Felix Nève: de l'invocation du  
S. Esprit dans la liturgie arménienne.  
Louvain, 1862

մարին Յոյնք, եւ անոնց հետ նաեւ Ռուսք, պնդելով թէ Նփե-  
սական ժողովը որ եւ իցէ յաւելուած արգելած է: Արդ ի՞նչ կրնան  
մտածել ասոնք՝ երբ որ Հայոց բաւած հանգանակին մէջ երկայն  
շարք մը յաւելուածներու տեսնեն՝ զորոնք ինչպէս կը հաստատուի  
Հայք մուծեր են: Չրիզոր Մսեր մեր հանգանակն առ ուսական  
ահաճութեան դէմ պատասպարելու կ'աշխատի առ վերջնական հե-  
տեւութիւններով՝ զորոնք իր քննութեանէն յառաջ կը բերէ:

«Հանգանակն Հայաստանեայց եկեղեցւոյ է նոյն իսկ Նիկիա-  
կանն, բայց ձոխացեալ կարեւորագոյն բացատրութեամբք, է որ ի  
սրբոյն Չրիզորէ Ղուսաւորչէ, եւ է որ ի յաջորդաց նորա ի նախնի  
հայրապետաց մերոց եղերոց յառաջ քսաւ գժողոյնն Եփեսոսի, առ  
ի սպասարուս հերքումն աստուածընդդէմ մոլորութեանց: —  
Այլ զի եւ այն ամենայն բացատրութիւնք կամ ըստ բառից կամ  
ըստ իմաստից առեալ են մեծաւ մասամբ ի հանգանակէ ժողովոյն  
Վ-Պոլսի՝ զոր ցարդ վարեն ամենայն յուսական եկեղեցիք: —  
Չթողի ուրեմն մեղանչէ որ մեղա՝ եթէ բիծս իմն զամբիծ եկե-  
ղեցեաւս շփիցէ, իբրեւ այն թէ ինքնազիւտ ինչ կամ նորաձայն  
վարդապետութեանց յաւելուածք լեալ իցին ի հանգանակի անդ  
մերում ընդդէմ կանոնական հրամանաց Նփեսոսեան ժողովոյն:  
— Հայաստանեայց եկեղեցի յետ միանգամ ընդունելոյ զհանգա-  
նակն Նիկիական (որ բերաւ ձեռամբ սրբոյն Ռատակեայ, եւ հաս-  
տատեցաւ ի հօրէն նորա ի սրբոյ Ղուսաւորչէն՝ փառատրականաւն  
որ ի վերջոյ բանիւ), հոգ տարաւ եւ յամենայն ժամանակս պինդ  
եւ անփոփոխ զնոյն ունելոյ. եւ այն՝ այնչափ իմն եւ այնպիսի զե-  
րազոյն յարգութեամբ, մինչ զի եւ յետ հաստատելոյ եւ հրա-  
տարական հանգանակին Վ-Պոլսի՝ որ ընդարձակ եւս է, ի բաց ոչ  
եթող, ոչ զայս եւ ոչ զայն, զոր ի միումն պակասերն ի միւսումն  
լրացուցեալ՝ երկոցուցեց միանգամայն գտաւ պահպանող<sup>1</sup>, :»

Աս հանգանակի խնդիրը, ինչպէս նաեւ ուրիշ քանի մը բան  
Հայոց պատարագամատուցին եւ վարդապետութեան մէջ՝ որոնց  
Ռուսք աղէկ աչքով չեն կրնար նայիլ, զաղղիական լեզուաւ եւ  
մամլով ալ պաշտպանուեցաւ վերոյիշեալ Նդուարդայ Տիւրքիէի  
ձեռօք՝ որն որ Փարիզ հայերէն լեզուի ուսուցիչ է<sup>2</sup>: Աս հրատա-  
րակութեան պարագայները կը ցուցնեն որ նոյն իսկ Ռուսիոյ Հայք  
են՝ որ զաղղիական գրչի մը վարձկանութեամբ կը ջանան որ Ռուսք  
Հայոց եկեղեցական կարգաց վրայ յարգ ստանան: Սակայն չենք  
կարծեր որ աս կեթաղրութեանց կուտակութեամբ կարող ըլլան  
գոհ ըլլալ ան ազգին հովիւները՝ որոնք, ինչպէս եօթը դար ասկէ  
առաջ իրենց նախորդացը համար Ներսէս Ղամբրոնացի բրած էր,

<sup>1</sup> Հրահանգ Քրիստոն. Հաւատոյ: Սոսկուա. 1850, էջ ԺԸ-ԻԳ:  
<sup>2</sup> Տիւրքիէ հայերէնի ուսուցիչ եղաւ  
ի Փարիզ 1844էն մինչեւ 1881: Ծ. Հրահ.

«կուզեն ծառայել Աստուծոյ՝ չէ թէ նորոգութեամբ և ոգւոյն, այլ մեռելութեամբ զրոյն», :

Իսկ ըստ մեզ՝ հարկ է որ խոստովանինք անպատրուակ որ առաջիկայ հանգանակը մեզի սեպհական չէ. կաթողիկէ Ազնկեցւոց կը վերաբերի, անոր հեղինակը 20 ասարի կայ, ձեռագիրներէն մատուել. յոյն բնագիրը, գրեթէ 20 ասարի կայ, ինչպէս անմիջապէս պիտ'որ տեսնենք: Ասիկայ նաեւ անկէ ալ առաջ միշտ, Ապրիլիանու գործոց մէջ, զոնէ ըստ մեծադոյն մասին, կեցած էր. բայց չեմ գիտեր, ինչպէս եղած է որ ցայժմ ամենուն մտադրութենէ փախած է ասոր եւ մեր հանգանակին մէջ եղած նոյնութիւնը կամ նմանութիւնը:

2.

Ծագումը յոռնակրան է:

Եթէ 2 այոց ըսուած աս հանգանակը, անանկ ինչպէս որ հիմայ առ մեզ կը գործածուի, յոյն բնագրին հետ համեմատենք, չարգարանար ան խղճմնոտութիւնը կամ ամենամանր իրաց յարուժը՝ որուն վրայ Մսեր իրեններուն հետ կը պարծի՝ որ եւ իցէ փամանակաց համար: Ըն հայ բնագրին նաեւ ի մանունս անփոփոխութիւնը հազիւ գրեթէ վերջին 300 տարուան գործք է. վասն զի իրօք այն միջոցին մէջ ոչ ի ձեռագիրս եւ ոչ ի տպագրութիւնս հայ բնագիրը գրեթէ վանկով մ'իսկ չէ զանազանիր: Բայց որչափ հարբեր է իրաց կերպարանքը՝ եթէ մէյմը ձեռագիր մատենից դատարները բացուին: 2. Փափազեան երկու երեք տեղ մինակ ձեռագրաց տարբերութիւն դիտած եւ նշանակած էր վերոյիշեալ գործքին մէջ. Փէշտիմալեան՝ աւելի շատ. 2. Ագերեան՝ 20 ձեռագիրներու հետ բաղդատած ըլլալով՝ մինակ մէկ տարբերութիւն մը կը նշանակէ: Աւստի մեր հանգանակն ընթերցուածոց տարբերութիւն իրօք ունէր, սակայն ստուգութեամբ հարազատը՝ ընդօրինակողաց հաճոյքէն զանազանելու որոշ հիմ մը չկար: Բայց հիմայ բարեբախտութեամբ՝ օգնութեամբ յոյն բնագրին անանկ վեճակի մէջ ենք որ անկարելի չէ նորէն ամբողջութեան վերածել ան առանձին մասերը՝ որոնք հետզհետէ յրնթացս դարուց մէկգի ինկած կամ այլայլած են, որով ամենակատար կ'երեւայ հայուն եւ յունին նոյնութիւնը:

1. Հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ, արարիչ երկնի եւ երկրի:

Թէպէտ ոչ ամէն ձեռագիրք, բայց բաւական բազմաթիւ են անոնք՝ որոնք կը կարգան արարողն կամ յարարողն փոխանակ

1 ի վերջ ե. Հատուց Վարուց սրբոց:

«արարին», սասանկ է նոյն իսկ Ներսիսի Հինոդե թղթոյն մէջնը 707 դարէն, Ներսիսի Վամբրոնացւոց Պատարագամատուցինը, ինչպէս նաեւ Փէշտիմալեանին ընտրած օրինակը՝ ուրիշ քանի մ'օրինակներով զորոնք ինք տեսած է: Աս ընթերցուածի տարբերութիւնը յոյն բնագրին հետ ինդիր չունի:

Բայց «երկնի եւ երկրի երեւելեաց եւ աներեւութից», յունական բնագրէն հեռացող ընթերցուած մըն է. «երկնի եւ երկրի», πάντωνին տեղ դրուած է: Արբեք յայտմ' օրինակի տարբերութիւն տեսնուած չէ: Արնար կարծուիլ որ սակայ Ա-Պոլսոց հանգանակէն առնուած ըլլայ եւ կրնայ իր հաւանականութիւնն ունենալ. սակայն մենք սա ստոյգ կը համարինք որ նոյն իսկ թարգմանիչը սասանկ յոյն բնագիր մ'առջեւն ունեցած է: Այլուստ յայտնի է որ աս «երկնի եւ երկրի», բացատրութիւնն աւելի յարմարացոյն է մարդու միտքը վերերն ամբառնալու քան թէ պարզ πάντωνը:

2. Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս:

Փէշտիմալեան կը ծանուցանէ թէ իր օրինակը՝ ուրիշ հնագոյն օրինակներով մէկտեղ կը կարգայ «Հաւատամք եւ ի մի», եւ այլն: Այսպէս է Գրիգորի Արշարունեաց եպիսկոպոսի ընծայուած գրուածոյն մէջ: Թէպէտ ոչ յոյն բնագիրը, ոչ Ներսիսի Գ. ի օրինակը եւ ոչ մէկ հին ձեռագիր մը՝ զորն որ մենք տեսած ըլլանք, աս ընթերցուածը կարգարացրնէ, սակայն կրնայ դարձեալ թարգմանչին ունեցած յոյն բնագրէն յառաջ եկած ըլլալ:

3. Ծննեալ Աստուծոյ հօրէ Միածին, այս ինքն յեութենէ, հօր:

Գործածական եղած. հայ բնագիրը կը կարգայ «յեութենէ», (οὐσία). իսկ 707 դարուն Ներսիսի Գ. ի օրինակն ունի ի գոյութենէ:

4. ՅԱստուծոյ Նշմարէ ծնունդ եւ ոչ արարած:

Այսպէս է գործածական բնագիրը, եւ աս ընթերցուածը շատ նոր չէ, վասն զի Ներսէս Վամբրոնացի ալ սասանկ կը կարգայ թէ Պատարագամատուցին մէջ՝ եւ թէ հանգանակի Բացատրութեան մէջ: Սակայն ուրիշ ընթերցուած մը՝ այս ինքն ծննեալ եւ թեան մէջ: Սակայն ուրիշ ընթերցուած մը՝ այս ինքն ծննեալ եւ ոչ արարեալ կ'երեւայ որ վաւերականն է. վասն զի սասանկ կը կարգայ Ներսէս Գ. 707 դարուն, Փէշտիմալեան շատ հին օրինակ մը այն ընթերցուածով կը յիշէ, եւ ես ուրիշ շատ օրինակներ. նաեւ 1342ին Սոյ ժողովոյն լատին թարգմանութիւնը սասանկ մատենի մը վրայէն եղած է:

1 Մեկնութիւն ընթերցուածոցն 1727. էջ 171, կիւրղի Առուսն Ընծայութեան ետեւը: կիւրղի երուսակեացւոց. տպ. Ա. Պոլսի

5. Նոյն ինքն ի բնութենէ Հօր:

Ասիկայ յունարէն բնագրին ὁμοούσιον τῷ Πατρὶ ἵν կը պատասխանէ՝ որն որ սովորաբար համադրյալից Հօր բնութիւն կը բացատրուի: Աս մտախ մէջ ընթերցուածոց տարբերութիւն զանազան համար շատ հին դարերու ելելու է: Ղիշղ ատենը չենք կրնար նշանակել թէ երբ սկսաւ այս «նոյն ինքն ի բնութենէ Հօր», և բայց 12<sup>րդ</sup> դարուն արդէն աս էր տիրող ընթերցուածը: Ասանկ է Վաթրոսացոյ Պատարագամատուցինը եւ ամէն մեր տեսած գրչագրաց մէջ՝ որոնք նոյն դարը չեն անցնիր: Բախնք «տիրող», վասն զի նոյն Ս. Հայրը հանգանակին Բացատրութեան մէջ այսպէս ալ կը կարգայ. «նովին իսկ բնութեամբն Հօր»:

Սակայն 7<sup>րդ</sup> եւ 8<sup>րդ</sup> դարուց մատենագիրներէն յայտնի է որ այս թարգմանութեան սկզբնական ընթերցուածն այս չէր, հասարակ սանկ. նոյնբնութիւն Հօր. ուստի ածական անուն մը, ճիշդ թարգմանութիւն ὁμοούσιονին: Ասանկ կը կարգայ Յովհանն Իմաստասէր, ինչպէս վերը տեսանք, ասանկ Սովսէս Քերթով<sup>1</sup>, եւ անոնցմէ առաջ՝ Ներսէս Շինող 7<sup>րդ</sup> դարուն<sup>2</sup>: Ասկէ ալ առաջ Յովհաննէս Բ. կաթողիկոս<sup>3</sup> իրեն մէկ (գեռ Հրատակուած) ճանաչումն մէջ («Վասն յերկուց բնութեանցն ասել զԲերատոս») սոյն ձևն մէջ («Վասն յերկուց բնութեանցն ասել զԲերատոս») սոյն ընթերցուածոյն համեմատ կ'ըսէ. «նոյնբնութիւն (այս ինքն) էակից) Բան Հօր»:

Բայց որովհետեւ սովորական չէ աս բացատրութեան ձևը, «նոյնբնութիւն», փոխանակ «նոյնարուն», (ինչպէս կ'ըսուի «անապականութեան»<sup>4</sup>, կամ «անապականութիւն»<sup>5</sup>, փոխանակ «անապական», բնութեան) անցմամբ ժամանակաց՝ ան մէկ բառը կամաց կամաց անցնուեցաւ այսպէս. «նոյն բնութիւն», եւ ասկէ յորիերկուքի բաժնուեցաւ այսպէս. «նոյն բնութիւն», եւ ասկէ յորիերկուքի բաժնուեցաւ այսպէս. «նոյն բնութիւն», որուն քերականական լուծումը շատ արդէն ըրած է Պերսպ. Նգուարդ Հիւմբիւղեան<sup>6</sup> ցուցնելով որ նոյն է աս ձևին հետ «ի նմին ինքնէն բնութեան Հօր»:

Սա դարձեալ մտադրութեան արժանի է որ այս «նոյնբնութիւն», բառին ծագումը 6<sup>րդ</sup> դարէն շատ առաջ է. վասն զի նոյնը նաեւ ան զուտ Նիկիական հանգանակին մէջ ալ կը գտնուի՝ զորն որ անշուշտ գործածեցին մեր 5<sup>րդ</sup> դարու Հարքը, եւ զորն որ հիմնայ նոյն դարուն սեպհական եղած հայերէն լեզուաւ ձեռքերնիս

1 Ճառ. Վարդավ. ի Գործս Խորեն: 2 Ա. Սերէոսի. տպ. Պետերբուրգ. 1879, էջ 129: 3 Կաթողիկոսական աթոռ նստած իբր 556ին, բառ Հեղինակին ժամանակագրութեան: Ծ. Հրատ.: 4 «Չանապականութեան» յարգանքի բուժ կրեցեր: (Արդեօք տպ. սխալ չէ

մեր օրինակներ՝ փոխանակ «չանապականութեան» ի յարգանքի» ըլլալու, ինչպէս ունին ուրիշ օրինակք: 5 «Վարդին» զոր ի մէջ էառ. անապականութիւն էր. Թղթ. Արդիս. առ Ներս. Բ.: 6 Տեսական Աստուածար. Հատ. Ա. էջ 384, տպ. Ա:

ունինք, ինչպէս քիչ մը ետքը կը տեսնենք: Մինակ աս քննութեան առած հանգանակներնու թարգմանիչը «էութիւն», բառը «բնութիւն», բառին փոխելով՝ նոյնբնութիւնը ըրած է նոյնբնութիւն: Մոյնպիսի փոփոխութիւն մը նաեւ Ասորոց քով իրենց հանգանակին մէջ կ'երեւայ:

Աս ամենէն կը հետեւի որ այդ ձևը «նոյն ինքն ի բնութենէ Հօր», որն որ հիմնական ատենա կը պահուի մեր ոչ-կաթողիկեայ ազգայիններէն, թէպէտ մտորութիւն մը չի պարունակեր, սակայն չարժեր ան մեծ յարգն ու համարումը՝ որով զայն կը պատուէ Մսեր՝ հետեւելով յայտնուելու կարծեաց մէջ եղողներուն, իբրեւ թէ ինք Ս. Պարթոք մուծած ըլլայ հանգանակին մէջ սոյն խօսքի ձևը փոխանակ համբաւաւոր ὁμοούσιονին:

6. Որով ամենայն ինչ եղել յերկինս եւ ի վերայ երկրի: Կրաւունք ունի Փէշիմարձեան բնութեան թէ իր օրինակն ուրիշ հին օրինակներուն հետ մէկտեղ կը կարգան յերկինս եւ յերկրի: Վասն զի ասանկ են հին գրչագիրք: Սակայն յայտն գործածական՝ այսինքն տպագրութեանց բնագիրը յոյնին աւելի կը մօտենայ, կարգալով՝ յերկինս եւ ի վերայ երկրի, որուն հետ կը միաբանի Վաթրոսացոյն Պատարագամատուցինը եւ անկէ շատ հնագոյն՝ Ներսիսի Շինողներ: Պակաս չեն գրչագիրք ալ որ ասանկ ըլլան, ինչպէս Վիեննայի կայս.-թղթ. մատենագրանինը<sup>2</sup>: Աւելի կ'ըլլար մերձաւորութիւնը՝ եթէ Վաթրոսացոյն բնագրին համեմատ որ ինչ մը յառաջէր յերկինսին:

7. Ինչեալ յերկնից: Յոյն բնագրին մէջ «յերկնից», չկայ: Կրօք Ներսիսի Շինողին ալ 7<sup>րդ</sup> դարուն մէջ նոյնը չունի. չունի նաեւ Վաթրոսացի<sup>3</sup> թէպէտ եւ գործածական բնագիրն ունենայ Ս. Պարթոք հանգանակին համեմատ:

8. Մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն:

Յոյն բնագիրը «ծնաւ», էն առաջ «մարդացաւ», էն անմիջապէս ետքը կ'աւելցնէ այս ինքն. վասն զի յաւելուածներուն հետ զինակը հոս բաւական ընդարձակ յաւելուած մը կ'ուղէ ընել՝ որպէս զի մարդեղութեան կատարելութիւնը հասկըցուի. ինչպէս որ վերջիջեալ «յերկնից Հօր», յաւելուածէն առաջ գրուած էր ասանկ այս ինքն մը, եւ նոյնը պիտ'որ տեսնենք հետեւեալ յաւել-

1 S. K. Pitra, Juris ecclesiae graecae historia et monumenta. Հատ. Ա. էջ 109 (XLVI) «որ է նորին բնութեան ընդ Հօր իւրոյ» փոխ «նորին էութեան»: 2 Cod. Arm. 9. էջ 75: 3 «Վասն մերոյ փրկութեան ինչեալ մարմնացաւ. մարդացաւ», Սեկնութիւն հանգանակին:

լուսծոց մէջ ալ: Սակայն այս տեղուան այսինքնը դեռ հայ գրչագրաց կամ մատենագրաց մէջ երեւան չեղաւ:

Փոխանակ «ի սրբոյ Կուսէն», ի յոյն բնագիրն ունի միշտ Կուսէն, կամ վասն զի թարգմանիչը նշ(ոս) կարգացած է նաև կարգաբառ տեղ, կամ իրօք անանկ էր իր յոյն օրինակը:

9. Հոգևոյն սրբով, որով էստ մարմինն հոգի եւ միտս եւ զամենայն որ ինչ է ի մարդ նշմարտապէս եւ ոչ կարծեօք:

Մասնկ է հիմնական հայ բնագիրը. սակայն զանազան մասանց մէջ յունականէն կը տարբերի:

ա. Փէշտիմաճեան կրօն թէ «որով»ը զհոգին սուրբ կը յարբերէ<sup>1</sup>. սակայն հին մատենաք չեն կարդար «որով», հասկա որ եր, եւ աս է յոյն բնագիրն համապատասխանողը: Մասնկ նաեւ Վամբրոնացի իր հանգանակի Մեկնութեան մէջ:

բ. «Մարմին, հոգի եւ միտս», Մասնկ հասարակ ընթերցուածը, սակայն յոյնն է մարմինն եւ հոգի, եւ այլն, որուն կը յարմարի հայ բնագիրը՝ Ներսիսի Շինողի թղթոյն մէջ 707 դարուն:

գ. Տեսանք քանի մը գրչագիր, քանի մ'ալ տեսած է Փէշտիմաճեան, որոնց նաեւ Վամբրոնացին կը միաբանի հանգանակի Մեկնութեան մէջ, որոնք «որ ինչ է ի մարդ», ին տեղ՝ կըսեն որ ինչ է մարդ: Քիչ մը ետքը պիտ'որ տեսնենք<sup>2</sup> որ թարգմանչին ձեռքի յոյն բնագիրն աս վերջին կերպովն է եղեր:

դ. Յոյն բնագիրն մէջ «ի մարդ», էն ետքը անմիջապէս կ'աւելցուի՝ առանց մտոյց, ասիկայ հայ գրչագիրներէն դեռ երեւան չեղաւ. սակայն Վամբրոնացին<sup>3</sup> ճիշդ աս տեղը կը յարէ կամ կը կարդայ՝ բաց ի մտոյց, (χωρίς αμαρτίας):

ե. Չեռագիրներէն ոմանք ունին՝ հասարակ ընթերցուածին համեմատ՝ «ճշմարտապէս եւ ոչ կարծեօք», ոմանք գարձեալ՝ աս վերջինն աղաւաղելով՝ «ճշմարտապէս եւ ոչ կարծիս ունեւով», Յոյն բնագիրն աս երեք ընթերցուածէն մինակ միջինը կ'արդարացրնէ, որն որ նախընթաց որ երին հետ կը կապուի: Ուստի բոլոր նախընթաց մատենքն ալ մէկտեղ առնելով՝ ասնկ է սկզբնական եւ վաւերական ընթերցուածը: Ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն, Հոգևոյն սրբով, որ եւ մարմինն, հոգի եւ միտս եւ զամենայն որ ինչ է մարդ, նշմարտապէս եւ ոչ կարծեօք, ունելով:,,

Քանի մը դար ետքը աս «ուներով»ը սարբերութեան ծայրէն վերցուելով, գրուեցաւ եւստ մը անոր սկիզբը, որով անշուշտ աւելի զիւրիմաց եղաւ յոդուածը: Աս է պատճառը որ քանի մը գրչագիրք նոր «էստ»,ը առնելէն ետքն ալ միանգամայն հին «ու-

<sup>1</sup> Լուսաշաւիղ. էջ 50:  
<sup>2</sup> Տես էջ 18, վերջին տող:

<sup>3</sup> Հանգանակի մեկնութեան մէջ:

ներով»,ն ալ պահեցին, ուստի շիտթեցաւ յոդուածը. եւ յայտ գիպուածի երբեմն պատահեցաւ որ «կարծեօք ուներով»,ը կարծիս ուներովի փոխուեցաւ: Մասնկ է Ներսիսի Վամբրոնացոյ Պատարագամատուցին մէջ բնագիրը, եւ Վենետիկի վանքին ձեռագրաց մէջ երկաթագիր մատենինը 1284ին գրուած (Ժմգրք. ԻԲ): Ինչպէս է որ «էստ»,ը դեռ Ներսիսի Շինողի թղթոյն մէջ չգտնուի 707 դարուն. բայց արդէն Խոսրովայ քով 907 դարուն<sup>1</sup>, եւ 1342ին լատին թարգմանութեան, մէջ կը կարդանք եւստ՝ առանց ուներովի: — Խոսրով «կարծեօք»,ը՝ յաջորդ խօսքին տարով կըսէ. «եւ ոչ կարծեօք չարչարեցաւ», եւն:

10. Չարչարեալ, խաչեալ, թաղեալ:

Ար գտնուին գրչագիրք՝ որոնք «թաղեալ», էն առաջ կ'աւելցրնեն մտուեալ<sup>2</sup>. սակայն յոյն չունի: Անոր համար յոյնը «չարչարեալ», էն ետքը անմիջապէս կը յարէ՝ այս ինքն. որովհետեւ հոս ալ Նիկիոյ հանգանակին «չարչարեալ», ին յաւելուած կամ մեկնութիւն մը վրայ կու գայ՝ խաչեալ, թաղեալ՝ որոնք Նիկիականին մէջ չկան: Հոս ընտիր հայ գրչագիրները սոյն «այս ինքն», մասնիկը պահած են: Այս կարգէն է Փէշտիմաճեանին իրեն ասաջնորդ ընտրած օրինակը, նոյնպէս Ներսիսի Գ. ի օրինակը, նոյնպէս վերոյիշեալ Վենետիկի ԻԲ. Ժամագրոց օրինակը. եւ վերջապէս Վիննայի կայսերական եւ թագաւորական մատենադարանին 19երորդը (էջ 106) եւ 14երորդը (էջ 59): Սակայն արդէն, Վամբրոնացոյն դարուն ասոր զանցառութիւնը հասարակ եղած պիտ'որ ըլլայ:

11. Ելեալ յերկինս նովին մարմնովն:

Նշեալ յերկինս նովին մարմնովն, ին քով կայ յոյն բնագիրն մէջ նաեւ միտոք կամ միտուարոյթեամբ: Չեռագիրներէն ասիկայ չենք գտներ. սակայն Վամբրոնացին իր առջեւի օրինակին մէջ նոյնն ունեցած է: Իսկ յետագայ «եւ փառօք չօր»,ը յոյն բնագիրն մէջ պարզապէս «փառօք», է: Մասնկ եղած է նախնաբար հայ բնագիրն ալ, վասն զի 607 դարուն առաջին կէսին մէջ Ներսէս Բ.<sup>3</sup> եւ Ներշապուհ Մամիկոնէից եպիսկոպոս<sup>4</sup> առ Եսորիս գրած թղթոյն մէջ սոյն հանգանակին մէկ հատուածն

<sup>1</sup> Մեկն. Ժմգրք. էջ 179:  
<sup>2</sup> Մասնկ մեր Վիեն. մատենագրանին թիւ 97 ձեռագիրը. Վիննայի, կայս. թգր. մատենագ. Cod. Arm. 19, էջ 106:  
<sup>3</sup> Գեռ 555ին կենդանի: Այս յայտնի է Հեղինակին գտած մէկ գրութեանէն, որ է «Ուստ միաբանութեան Հայոց աշխարհիս ընդդէմ խուժկաց կամ Նետարականաց, ի ձեռն Ներսիսի Հայոց կաթ. եւ Ներշապուհայ Մամիկոնէից եպոս. եւ Պետրոսի Սենեաց եպոս. եւն. որուն մէջ Խոսրովայ արքայից արքայի քառուորորդ տարին (որ է 854-5) նշանակուած է այս գրութեան ժամանակը: Ծ. Հրտ. 1:  
<sup>4</sup> Այս այն Ներշապուհն է որ Բար-

յառաջ բերելէն ետքը կ'ըսեն. "Օգտուածն նուիրն մարմնով  
փստօր դասուել զկենդանիս եւ զմտնուայս,":

12. Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:

Փէշախմարձեանի իրեն առաջնորդ բնարած օրինակը հոս ա-  
սանկ ունի. "Որոյ տարրք եւ ակնման թագաւորութեան ոչ գոյ  
վախճան,": Ես ընթերցուածն ամենեւին հիմ չունի յոյն բնագրին  
մէջ. պարզապէս հայկական կը կարծեմ ասոր ծագումը, եւ նոյնն  
ուրիշ կերպով շնուած չէ՝ բայց եթէ ծանօթ արեւելեան Արեւ-  
սրբեան երգէն. "Սուրբ Աստուած, սուրբ հզօր, սուրբ անմահ,,"  
որն որ շայտ քով եղած է. "Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր,  
տարրք եւ ակնման,": — Սոյն յաւելուածը երբեմն պատարագի  
մէջ. "Օրհնեալ թագաւորութիւն շօր եւ Արդւոյ եւ շողոյն  
սրբոյ, խօսքին ալ (որն որ Յունաց Εὐλογημένη ἢ βασιλεία τοῦ Πα-  
τρὸς καὶ τοῦ Υἱοῦ καὶ τοῦ Πνεύματος ἁγίου) կ'ըլլայ՝ այսպէս. "Օրհ-  
նեալ տարրք եւ ակնման թագաւորութիւնն շօր եւ Արդւոյ եւ  
շողոյն սրբոյ,": Կերեւայ որ Ամբրոնացի կը կարդայ հոս ճիշ  
փոխանակ "ոչ գոյ,":

13. Հաւատամք եւ ի սուրբ Հոգին յանեղն եւ ի կատար-  
եալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս:

Հոս յունականին նայելով՝ կը տեսնուի որ բաւական մէկ  
հատուած մը հայերէնին մէջ պակասած է, անանկ որ ամբողջ պի-  
տ'որ ըլլար. "Հաւատամք եւ ի սուրբ շողին, ոչ օտար ի Հօրէ եւ  
յՈրդւոյ, այլ գոյակից Հօր եւ Որդւոյ, յանեղն եւ ի կատարեալն,  
ի բարեխօսն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս,":

Գժուարաւ կրնանք այս յօդուածն ամբողջացրնել մինակ շայ  
զրչագրաց օգնութեամբ, որոնք մեզն ուրիշ բան չեն ընծայեր բայց  
եթէ ան ձեւը՝ որն որ Պատարագամատուցին մէջ կը գործածուի.  
ձեւ մը՝ որն որ միշտ համառօտութեան կը դիմէ: Միայն Ամբրո-  
նացին հանդանակի Մեկնութեան ատեն կ'երեւայ որ, ի մէջ այլոց  
օրինակաց, կատարելագոյն օրինակ մ'ունեցած է՝ որուն մէջ աս  
յօդուածն ամբողջ էր. որովհետեւ աս շողոյն սրբոյ եղած յօ-  
դուածը մեկնելու ատեն, յոյն բնագրին համաձայն, կ'ըսէ. "եւ  
նորին ինքեան ոչ օտար (շողին) յեութենէ իսկութեան շօր եւ  
Արդւոյ,": Ես խօսքիս մէջ կը տեսնուի մէկ նախադասութեան  
հաւաքուած՝ նախընթաց պարբերութեան կրկին անդամը, որ կը-  
սէր. "ոչ օտար շօր եւ Արդւոյ, այլ գոյակից շօր եւ Արդւոյ,": Ինչ-  
պէս "նոյն ինքն յեութենէ շօր,": նոյն էր "համագոյակից շօր,": ին:  
"Բարեխօս,": բառը զեռ հայ զրչագրիներէն երեւան չեղաւ:

գետի ժամանակէն՝ երկար տարիներով՝ "Փէշախմարձեան" (ինչպէս կ'ըսէ հեղինակս) գլու-  
շարք մը կաթնուղիկոսաց քով երբեւ նուած է երբ խորհրդատու: Ծ. Հրա:

14. Բարոզեաց զառաքեալն եւ ընակեցաւ ի սուրբն:

Եսպէս բոլոր ապագրութիւնները: Սակայն քիչ չեն ան  
զրչագիր օրինակները՝ որոնք, յունականին համեմատ, կը կարդան  
յառաքեալն, ինչպէս որ կարդացած են Կերեւա Գ. եւ Ամբրո-  
նացին Պատարագամատուցին մէջ: Բայց նաեւ ան սխալ ընթեր-  
ցուածը՝ գառաքեալն, որով մերիններէն շատերը ուզեցին Քրիս-  
տոսի համար ըսուած իմանալ, բաւական հնութիւն ունի. անանկ  
որ բոլորովին բացայայտ է որ Ամբրոնացին իր առջեւն երկու ըն-  
թերցուածն ալ ունեցած է եւ կրկին իմաստով ալ տուած է:  
"Նոյն իսկ Գրիգոր Կարեկացի՝ որ երեք դար անկէ առաջ ծաղկե-  
ցաւ, յայտնի կը տեսնուի որ "զառաքեալն,": կը կարդայ: Սակայն  
եւ այնպէս Միսիթարայ օրովը եղած Սոյ մանհոգոսին հրամանաւ  
եղած լատին թարգմանութիւնը անանկ օրինակէ մ'եղած է՝ ո-  
րուն մէջ "յառաքեալն,": կը կարդացուէր:

Ես վերջին ընթերցուածը՝ "քարոզեաց յառաքեալն,": որն  
որ մի միայն հարազատն է, իսկ եւ իսկ "զառաքեալն,": չփոխուե-  
ցաւ. հապա նախ եղաւ՝ "քարոզեաց գառաքեալն,": ինչպէս  
որ ունին շատ զրչագիրներ, որն որ այս անկ իմաստ մը չապրն  
համար՝ փոխուեցաւ եղաւ՝ "քարոզեաց գառաքեալն,": եւ այս-  
պէս կը գործածուի հիմայ ամէն անկ, բայց ուրիշ չէ:

15. Հաւատամք եւ ի մի միայն, ընդհանրական եւ առաքե-  
լական եկեղեցի:

Գրեթէ զարմացմամբ մը դիտած էր շ. Փափագեան որ քա-  
նի մը ձեռագրաց մէջ հոս սանկ գրուած ըլլայ. "Հաւատամք եւ  
յայս մի միայն ընդհանրական եւ առաքելական եկեղեցի,": Սա-  
կայն այսպէս իսկ կը պահանջէ յոյն բնագիրը: Ես "յայս,": ձե-  
ռագրաց մէջ զանազան շփոթութեան հանդիպած է. հասարա-  
կօրէն իրմէ ետքը եկած միին հետ խառնուելով՝ եղած է այսմ  
կամ յայսմիկ՝ կամ իրեն յ'նախդիրը իրմէ նախընթաց "Հաւա-  
տամք,": բառին հետ ձուլելով՝ եղած է Հաւատաց այսմ եւ կամ  
ի յայս միայն՝ զեղեղով մին, կամ բոլորովին մի միայնը խա-  
փանելով՝ յայս ընդհանրական, ինչպէս Գրիգորի Արշարու-  
նեաց եպիսկոպոսի ընծայուած գրութեան մէջները, կամ վերջա-  
պէս անանկ ինչպէս 1248ին գրուած Վենետից երկաթագիր  
Ի՛. Ժամագիրքը կը կարդայ "Հաւատաց այսմ՝ միայն ընդհանրա-

1 Մէյ մ'ըսելով. "Որ էջն ի Յոր-  
դանան աղանակերպ իջմամբ եւ ար-  
դեաց զարմարն Որդի ըստ ձայնին հայ-  
րականի,": մէյ մ'ալ քիչ մը ետքը.  
"Հաւատարմութիւն սրբոյ Սենհո-  
ղոսին յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւե-  
րարտն վան աստուածաբանութեան

շողոյն սրբոյ, յայտմ հետեւ եւ զան-  
հատական ի նմանէ տրւելութիւն, զի  
արդեացն նա արտելովն յորոտս աշ-  
խարհի եւ բնակաց ի արքայն:  
2 Չեռագիրք մատենոր. Վիեննայի  
Վանաց. թիւ 154 եւ 173:





3.

Ժամանակահատված:

Երբ արդեօք վերոյիշեալ հանգանակը Հայաստան մտաւ: Չի կրնար ցուցուիլ որ սոյն հանգանակը 6րդ դարէն առաջ Հայք գործածած ըլլան: Հայերէն թարգմանութեան լեզուն ոչ իւրիք կը վերաբերի՝ 5րդ դարուն նկարագրական եղած լեզուն՝ որն որ նոյն դարուն վերջերն ալ տեւեց: Վարձեալ. 5րդ դարուն հայերէն մատենագրութեանց շարքին մէջ՝ աս հանգանակին հետքը կամ անոր սեպհական քանի մը բառեր իսկ զանուած չեն: Առաջին անգամ զանիկայ կը գտնենք Բաբգենի Հայոց կաթողիկոսի առ Ասորիս բ. թղթոյն մէջ, ուր սանկ կը խօսի. «Արդ զե եւս յայտնագոյն եղեցի խոստովանութեանց մերոյ բան, որպէս հաւատամք մեք Հայք ի Հայր եւ յԱրդի եւ ի սուրբ Հոգին, յորոյ վերայ շինեալ եւ հաստատեալ է սուրբ եկեղեցի, խոստովանիմք զՀայր եւ զԱրդի զճնեալն ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս, անակիզքն, մարմնացեալ ի սրբոյ Առսէն Մարիամայ ի փրկութիւն արարածոց, անքըննելի անարար ծննդեան օրինակաւ, կոյս մնալով մօրն. եւ ի տարր Հոգին յաւիտեանս ի կառուարեալն», Բաբգենի ա. թուղթը՝ որուն մէջ դեռ աս դաւանութենէն հետք կամ յիշատակ չկայ, գրուած է «յր. յ. ամի Աւատայ արքայից արքայի», ինչպէս որ թղթոյն սկիզբները նշանակուած է. ուստի իբր 504ին՝ Բաբգենի մինակ զուտ Արիկիական հանգանակը կը ճանչնայ, զոնէ իբրեւ զլիաւոր եւ հասարակ Հայաստանի մէջ. եւ հոն նոյնը գրեթէ ամբողջ յառաջ կը բերէ ոսկեղէն լեզուաւ 5րդ դարու առաջին կիսոյն որն որ այնչափ հեռու է Բաբգենի լեզուէն՝ որչափ երկիրք յերկրէ: Աւստի շատ հաւանական կը համարինք որ աս առաջին եւ երկրորդ

1 Կաւատ ըստ նորագոյն քննութեանց թագաւորած է 488ին (տես Th. Nöldecke: Eltabar's Geschichte der Sasaniden, Leyden, 1879) ըստ այսմ այս թուղթն գրուած ըլլալու 506ին: Սակայն Կաւատայ թագաւորութիւնն իբր 4 տարի ընդհատած է Չամասպայ ապստամբութեամբն՝ յամին 496: Արդ ինչիր կրնայ յառնել թէ ինչպէս կը հաշուէին Հայք Կաւատայ թագաւորութեան տարիներն. արդեօք այս 4 տարին իւր կառավարութեան թուականէն կը հանդիս թէ մէկտեղ կը գումարէին: Հիմարուան թէ մէկտեղ կը յայտնի բան է եւ որոշ գիտենք թէ ինչպէս գործածած են Պարսկաստանայք եւ մեր Հարք. այսինքն թողով մէկդի Չամասպայ թագաւորութեան 4 տարին, հաշուելով միայն իւր կառավարութեան տարիները: Ըստ այսմ

Կաւատայ 18երորդ տարին կ'ըլլայ 510 տարին: — Այս ժամանակագրական մեծ գիւտը թէեւ Հեղինակին է, սակայն ինքը նոյն ժամանակուան ժամանակագրութեանց հետեւելով Կաւատայ թագաւորութեան սկիզբը կը համարի 486—87 թուական տարին, եւ այսպէս իբր երկու տարուան ժամանակագրական տարբերութիւն կը մտնէ: Իսկ հոս նշանակած 504 թուականն (որ է ըսել Չամասպայ թագաւորութեան տարիներն ալ մէկտեղ հաշուէին) անշուշտ անմտադրութեան սխալ մ'ըլլալու է. ինչու որ ինքն է որ իւր ուրիշ (անտիպ) մէկ գրութեան մէջ մտաբեշ (անտիպ) մէկ գրութեան տարիներն զիբ կ'ընէ որ «Չամասպայ տարիներն պէտք չէ մէկտեղ հաշուել, ինչպէս էր Պարսկաստանայք եւ մեր Հարք սովորութիւնը», եւ ըստ այսմ կը նշանակէ 508 թուականն: Ծ. Հրտ.:

առ Ասորիս թղթոց միջոցին մէջ ծանօթացաւ Հայոց կաթողիկոսին աս մեր հանգանակը, եւ ան ալ՝ Ասորոց ձեռք:

Հայ բնագրին մէջ չենք գտներ բան մը՝ որն որ ապացուցանէ թէ անիջական կերպով յուսանանէն թարգմանուած է. մանաւանդ թէ, ինչպէս նշանակեցինք, «էութիւն», բառին բնութիւնն բառով փոխանակուիլը կ'ստիպէ զմեզ ասոր պատճառն ասորական բնագրին մէջ փնտնելու: Ի՞նչ Ասորիք ան ատեն սոյն հանգանակը կը գործածէին, ասոր վրայ տարակոյս իսկ չի կրնար ըլլալ: Աւելինք հիմայ ձեռքերնիս հայերէն թարգմանութեամբ թուղթ մը (դեռ Հրատարակուած) զորն որ Ասորիք առ Աերսէս Բ. Աշտարակեցի՝ Բաբգենի յաջորդը՝ եւ առ Աերշապուհ Տարօնոյ եւ Մամիկոնեցի եպիսկոպոս կը գրեն, որուն մէջ կ'ըսեն ան անապականապաշտ Միաբնակները. «Մարդացաւ կատարեալպէս, մինչ էստ ի Առսէն մարմին ճշմարիտ եւ անձն (= հոգի) եւ միտս, չարչարեցաւ, խաչեցաւ եւ մեռաւ վասն մեր, որպէս եւ կամեցաւ, ստուգապէս եւ ոչ կարծեօք. եւ ապականութիւն բնութեան ոչ գտաւ ի նմա. զի մարմին որ ի մեզէն առ, անապականութիւն էր եւ փառաւոր ի նմանէ միութենէ. եւ նովին մարմնով յարեաւ եւ նստաւ ընդ աջմէ Հօր»:

Աւստի 6րդ դարուն սկիզբները ծանօթանալով Հայոց սոյն հանգանակը՝ մարդեղութեան վրայօք յուզուած խնդիրներուն առթիւ, կամաց կամաց ի կիրառութիւն առնուեցաւ եւ մի միայն տիրողն եղաւ, երբ որ քիչ մը ետքը մուծաւ Պատարագամատուցի մէջ՝ Հաւատ Միկիսիական վերնագրով. անանկ որ բոլորովին մոռցրնել տուաւ զուտ Արիկիական, ինչպէս առաջին յօդուածին մէջ տեսանք:

Վանի մը տարիներէ հետէ ունինք Պրոկղե եւ Սահակայ Հայոց կաթողիկոսի թղթակցութիւնը (435ին) որն որ հայերէն ըստ մասին ձեռագրաց մէջ է եւ ըստ մասին տպուած: Արդ կրնայ համարուիլ թէ մեր նախնիքաց եղբակացութիւնն ի հիմանց կը տապալի, երբ որ սոյն Սահակայ (441ին) առ Պրոկղ թղթէն ցուցուի որ աս հանգանակը մեր ըսած ատենէն առաջ Հայոց մէջ կը գործածուէր, որովհետեւ իրօք Սահակայ թղթոյն մէջ զուտ Արիկիական հանգանակէն ետքը մէկիկ մէկիկ կը յաջորդեն ան յաւելուածները՝ որոնք մեր առաջիկայ հանգանակին սեպհական են:

Աս ասանկ ըլլալով՝ անտարակոյս պիտ'որ ընկձէինք այսպիսի յիշատակարանի մը ծանրութեան տակ՝ որուն հարազատութեանը վրայ խնդիր իսկ չի կրնար ըլլալ, եթէ չհասնէր մեզի օգնութեան Վիկենական վանաց մատենադարանը երկու զրջագիրներով՝ որոնք կը պարունակեն համբաւաւոր Աւագրի վանականի († 399) մէկ

1 Ըստ սովորական ժամանակագրութեան հինգերորդ յաջորդն: Ծ. Հրտ.:

գործքը՝ որուն յոյն բնագիրը հիմայ մէջտեղ չկայ: Թարգմանութեան լեզուն ճշտ գարու առաջին կէսին նկարագրական եղած լեզուն է՝ որն որ անկէ ետքը աննմանելի մնացած է: Արդ Հայոց կաթողիկոսը իր թղթոյն ան մասին մէջ՝ ուրիշ բան չընել բայց եթէ զԵւազրիոս ընդօրինակել անանկ նիւթապէս որ վերջերը կը շարունակէ օրինակելու նաեւ անանկ հատուած մը՝ որն որ իր առաջարկեալ նիւթին հետ ամենեւին կապակցութիւն չունի:

Վնենք մէկը մէկալին դիմաց:

**Ե Ի Ա Գ Ր**

Մտնոր. Միոյն. Վիւն. Թիւ 33 եւ 12 Դ:

Հաւատք որ ի նիկիա հաստատեցան: Հաւատամք ի մի Աստուած ամենաբնական, յարածիչ երկնից եւ երկրի, աներեւոյթ եւ երեւելի արարածոց, եւ ի մի տէր Յիսուս Քրիստոս Որդի Աստուծոյ Միածին, այս ինքն ի գօրութենէ չօր, որով ամենայն ինչ եղեւ. Աստուած որ յԱստուծոյ, լոյս որ ի լուսոյ անտի ծնեալ եւ ոչ եղեալ, միազօր չօր որ վասն մարդկան էջ եւ մարմին զգեցաւ, շարժարեցաւ, յերիւս առու յարեալ, եւ յերկինս, եւ գայ միւսամբամ զատել զկենդանիս եւ զմեռեալս: Եւ ի Հոգին սուրբ կենդանի:

Այլ որք ասն եթէ էր երբեմն, զի չէր իսկ, եւ յառաջ քան զծնունդն չէր իսկ, եւ ի չեութենէ եղեւ իսկ, կամ յայլմէ իմեմսէ գօրութենէ կամ ի գոյութենէ, կամ անցանելով է կամ եղծանելով է, գայնալիսն նգովնմը:

Այլ եւ գեներսիութիւնն Սաբղի՛ որ ասէ եթէ նոյն եցէ Հայր եւ Որդի եւ Հոգին սուրբ, այլ զՀայր գիտեմք Հայր, եւ զՈրդի՛ Որդի, եւ զՀոգին սուրբ՝ Հոգի, մի Թագաւորութիւն, մի տէրութիւն, մի գօրութիւն, մի աստուածութիւն:

Դարձեալ նգովնմը գօրոտինայ հաւատան, որ ասէն եթէ ի Մարեմայ է ծնեալ Յիսուս, եւ էր երբեմն՝ զի չէր Որդի: Զի միշտ Հայր եւ միշտ Որդի եւ միշտ Հոգի աստուածեղէն, Հոգի սուրբ, կատարեալ, բարեխօս, առանց առնելոյ, այլ էր իսկ, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յառարեալս եւ էջ ի Յորհանան գետ:

Այլ վասն մարդկախառն աստուածութեանն Որդւոյ այսպէս հաւատամք եթէ զգեցաւ զմարդն կատարեալ յաստուածածնէն Մարիամայ Հոգւոյն սրբով

**Ս Ա Հ Ա Կ**

Մոյներք Հայկալիւսք, Բ. Էջ 140:

«Այլ մեր հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ, արարիչ երկնից եւ երկրի, երեւելի եւ աներեւելի արարածոց, եւ ի մի տէր Յիսուս Քրիստոս ի Միածին Որդին Յիսուս, այս ինքն էութիւն յէութեան, էութիւն ծնեալ, որով ամենայն եղեւ, Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, ծնեալ եւ ոչ արարեալ, իսկակից չօր, որ վասն մեր մարդկութեամբ էջ եւ մարմնացաւ, յանձն առ շարժարանս, յարեալ յերիւս առու, եւ յերկինս, եւ գայ զատել զկենդանիս եւ զմեռեալս: Եւ ի սուրբ Հոգին հաւատամք:

Իսկ որ ասն էր երբեմն, զի չէ(ր), մինչ չեւ ծնեալ էր՝ չէր, եւ ասն (ի) չեութենէ եղեւ եւ յայլմէ իմեմսէ գօրութենէ եւ կամ եղծանելով եւ փոփոխելով, գայնալիսն նգովնմը:

Զի միշտ Հայր, միշտ Որդի, միշտ սուրբ Հոգին, Հոգի Աստուծոյ, կատարեալ, բարեխօս, անստեղծ, անեղծ, որ խօսեցաւ օրինօք եւ մարգարէիւք եւ առարեւոյք եւ էջն ի Յորհանան:

Եւ վասն մարգարէութեանն (Կրտս՝ մարդկութեան) Որդւոյ այսպէս հաւատամք, զի առ յանձն վնել մարդ կատարեալ սրբով Հոգւով, առեալ շունչ եւ մարմին ճշմարտիւ շարժարեցաւ. ոչ

**Ե Ի Ա Գ Ր**

մարմին եւ շունչ ճշմարտիւ եւ ոչ առ աշօք. զի այսպէս եկն կատարել (Կրտս՝ կատարեալ) փրկել զմարդն, եւ ճշմարտիւ շարժարեցաւ եւ թաղեցաւ, եւ յառու երրորդի յարեալ եւ յերկինս վերացաւ, եւ նստաւ ընդ աջմէ չօր. եւ գալոց է զատել զկենդանիս եւ զմեռեալս:

Դարձեալ նգովնմը զԱրիոս եւ զամենայն ներեսիութիւն նոցա՝ որ ասն արարած գՌՈՂԻՆ Աստուծոյ:

Այլ վասն կատարման հաւատոց հաւատամք ի մի մկրտութիւն ասպշխարութեան, ի մի յեկեղեցի, յարութիւն մարմնոյ, յարքայութիւն երկնից եւ յաւիտեանական զատաստանն:

Այլ վասն Աստուծոյ խոստովանիմք ի Հայր եւ Որդի եւ ի Հոգին սուրբ, մի աստուածութիւն սրբոյ Երրորդութեան: Զի Հոգի Աստուած է քայց ի կամսց նոցա երեւեցաւ, խօսեցաւ ընդ արդարան իւր, ընդ Աղամայ եւ ընդ Նոյի, ընդ Աբրահամու... եւ ընդ այլ սուրբան ամենսին:

Այլ որ միանգամ զիբք ասն այս Տեառն կամ ահանջս կամ այնպիսի ինչ մեր ի ճշմարտութիւն հաւատացեալ եմք՝ զի անհաս է եւ անիմաստ. եւ զամենայն մարդ ըստ պատկերի կերպարանաց իւրոց ստեղծեալ է. այլ որպէս ինչ զինչ իցէ, ի Տէր Թողոյք գիտեալս:

Ուստի ասկէ յայտնի բան չի կրնար ըլլալ որ Սահակ կամ անոր ատենադպիրն՝ ուրիշ բան ըրած չէ վերոյիշեալ կտորին մէջ բայց եթէ Եւազրի խօսքերը համաօտերով առնուլ՝ ան հատուածին հետ ի միասին՝ որն որ Մարդկակերպականաց մորթութեանը կը հայի, որուն վրայ, Եւազրի ատեն, վանականաց մէջ մեծաւ ջերմութեամբ կը վեճուէր:

Եթէ առաջիկայ հանգանակիս կերպութիւնը Երբ գարէն վեր չըլեր, արդեօք Ս-Պորցոյ ըսուած հանգանակը կը գործածէին Հայք անկէ առջե դարերու մէջ:

Ար կարծենք որ կրնայ համարձակ ըսուիլ թէ աս Ս-Պորցի հանգանակը Հայաստանի մէջ երբեք հանդիսապէս չգործածուեցաւ. եւ ոչ ալ ունինք հիներէն անոր հայերէն թարգմանութիւնը: Եթէ Մսեր նոյն հանգանակն իր յառաջաբանականներուն մէջ յառաջ կը բերէ, անիկայ Հարց Միութարեանց թարգմանութիւնն է: Հազիւ քանի մը յիշողութիւններէն զիտենք որ սոյն հանգանակը Երբ գարուն վերջերը մերիններուն անձանօթ չէր:

**Ս Ա Հ Ա Կ**

եթէ ինքն պարտ էր շարժարանաց, այլ վասն մեր էստ յանձն զշարժարանս, խաչեցաւ եւ թաղեցաւ եւ յերիւս առու յարեալ եւ յերկինս նամբարձաւ եւ ընդ աջմէ չօր նստաւ, եւ գալոց է զատել զկենդանիս եւ զմեռեալս:

Այլ առ կատարման հաւատոյ հաւատամք ի մի մկրտութիւն ասպշխարութեան, եւ ի մի կաթողիկէ եկեղեցի եւ ի յարութիւն մեռելոց եւ յարքայութիւն երկնից եւ ի զատաստանն յաւիտեանական:

Եւ Աստուած խոստովանիմք զՀայր եւ զՈրդի եւ գտուք Հոգին, մի աստուածութիւն սուրբ Երրորդութեան: Զի Հոգի է Աստուած եւ կամօք երեւեալ, խօսեալ օրինօք եւ մարգարէիւք եւ առարեւոյք:

Հաւատամք ճշմարտին անգիտութեամբ եւ անհատութեամբ զի ամենայն մարդ ըստ պատկերի Աստուծոյ. այլ թէ որպէս կամ զիւրօր, Աստուծոյ է գիտեալս:

Բարգէն վերոյիշեալ բ. թղթոյն մէջ կ'ըսէ. « Հաւանեալ եմք ամենայն իրօք գրեցոցն առ ի նոցանէ եւ նովին վարիմք հաւատովք ի սրբոց ՅԺԲ ժառանգեալ եւ ի ճօղոցն հաստատեալ, : Նոյն տեղ քիչ մը ետքն ան հատուածին մէջ՝ զորն որ վերն յառաջ բերինք, կ'ըսէ Բարգէն. « Խոստովանիմք զչայր եւ զՈրդի զծնեալն ի Հօրե յառաջ քան զյարարեալն, : Սակայն աս խօսքերն անվրէպ Ս-Պոլսի հանգանակը չեն ակնարկեր: Այլ անոր հակառակ Մովսէս Ստրաբոնի պատմագիր, 707 դարուն պատմագիր, պահած է մեզի Յովհաննու Բ շայոց կաթողիկոսի սիւնհոգոսական թուղթն առ Աբաս Աղուանից կաթողիկոս 607 դարու առաջին կէսէն, որն որ չէ թէ մինակ անտարակուսելի կ'ընէ աս հանգանակին գոյութիւնը շայոց մէջ, հապա միանգամայն 507 եւ 407 դարուց թարգմանութիւն չըլլալը ակներեւ կը ցուցնէ: « Խոստովանիմք, կ'ըսեն շայոց եպիսկոպոսուք, զմի Աստուած շայր ամենակալ, զարարողն ամենայնի, եւ ի մի տէր Յիսուս Վրիստոս, Որդի Աստուծոյ ծնեալ ի Հօրէ, Աստուած ճշմարիտ Աստուծոյ ճշմարտէ, որով ամենայն, եւ ի տարբէ Հոգին երրորդ ի Հօրե, ընդ Հօր եւ ընդ Որդոյ երկրորդապետաւ եւ փրստարարեալ, : Սոյն յառաջ բերուած հատուածին մէջ զըրոշմուած է սոյն հանգանակին թարգմանութեան ասանք: Չէ թէ մինակ չկայ հոն 507 դարու հայերէն լեզուին որոշ նկարագիրը, հապա ան երկու երեք տողին մէջ աս եզրները՝ « արարող, » « երրորդ, » « երկրպագեալ, » բաւականապէս կը մատնեն թարգմանութեան նորագոյն ժամանակը. վասն զի անկէ հնագոյն ժամանակին ոճովը պէտք էր ըսուիլ՝ արարիչ, որ (ի Հօրե) երրորդ, երկրպագութիւն արարեալ:

Մսեր՝ Մովսիսի Խորենացոյ<sup>2</sup> պատմաճներուն նայելով, եւ մերիններուն ընդհանուր սովորութեան համեմատ (որոնց հետեւած են անգղուշութեամբ նաեւ արտաքիններէն շատերը, ինչպէս ուրիշ շատ բաներու մէջ պատահած կը տեսնենք, ) չե տարակուսիր ամենեւին զՆերսէս Ա՝ Ս-Պոլսոյ ժողովոյն 381ին ներկայ եկեղեցիներու եւ անկէ սոյն Ս-Պոլսոյ ըսուած հանգանակը շայաստան բերած բտրու. անանկ որ անկէ ետքը ձեւացած ըլլայ շայաստանեայց եկեղեցոյ ըսուած հանգանակը՝ խառնմամբ՝ Նիկիականին եւ Ս-Պոլսին, որն որ բոլորովին առասպելաց կարգը պէտք է զրուիլ: Արդէն ուրիշ տեղ<sup>3</sup> ցուցուցած ենք որ յայտմ մասին նախադաս է Փաւստոսի Բիւզանդացոյ պատմութիւնն, այսինքն որ Ներսէս սպանուեցաւ ան շայոց արշակունի թագաւորէն՝ որն որ շայոց պատմութիւնը՝ Պատգ, եւ Ամինանոս Մարկեղինոս՝ Պարա կ'անուանէ եւ զորն որ 374ին ուստի Ս-Պոլսոյ ժողովէն իբր 7 տարի առաջ

<sup>1</sup> Մովս. Վաղ. Հատ. Ա. էջ 226:  
<sup>2</sup> Գեղեղ. Գ. ԳԼ. ԼԳ:

<sup>3</sup> Տիեղ. պատմ. Հատ. Բ. էջ 511:

Պաղէսի հրամանաւ Տրայիանոս կոմս շայաստան սեղանի վրայ մեռցուց<sup>1</sup>:

Ուստի 407 եւ 507 դարու շայոց հանդիսապէս զործածած հանգանակը միայն Նիկիականն եղած է, ինչպէս կ'երեւայ, գրեթէ իր ամենազուտ ձեւին մէջ, զոնէ 507 դարուն այսինքն այնպէս ինչպէս մեզն կը հաղորդէ Բարգէնի ա. թուղթը, աւելցրնելով ի վերջէ աս խօսքը. « Այսպէս հաւատացաք՝ որպէս մկրտեցաք եւ սուրբ շարք կանոնեցին եւ այլ սահման արտաքոյ այսորիկ կանոնոյ չէ եւ ոչ ընկալաք եւ ոչ ընդունիմք, »:

Թէ ինչու Խոստանդինուպոլսոյ ըսուած հանգանակը շայաստան ան զործածութիւնը չունեցաւ՝ զորն որ բոլոր Արեւելք ունէր, նոյն երկրին եկեղեցական պատմութենէն կը մեկնուի: Ասիկայ 507 դարուն վերջը շայոց Յունացմէ բաժնուելուն հետեւութիւնն էր: Ծանօթ բան է 307 եւ 407 տիեզերական ժողովներէն ետքը բոլոր արեւելք կամաց կամաց զազրեցան իւրաքանչիւր եկեղեցեայ առանձնական հանգանակներն, եւ մկրտելեաց միայն Նիկիականը կամ Ս-Պոլսինը կ'աւանդուէր: Շատ տեղ, ինչպէս Նիքուսաղէմ, առանձնական հանգանակը նախ Նիկիականին, Նիկիականն ալ ետքէն Ս-Պոլսինին տեղի տուաւ, մանաւանդ Օկենոսի շենտիկոնէն (Միաւորութեան գրէն) ետքը, որն որ կը պատուիրէր մինակ ասիկայ զործածել: Այսպէս նաեւ Յուստինոս կայսր 566ին. վասն զի Միաբնեայք աւելի նախագատութիւն մը տալ կ'երեւային Նիկիական շարք հանգանակին:

Ուրեմն եթէ 407 եւ 507 դարուն մեր շարքը զործածած հանգանակը՝ հիմայ մեր զործածածը չէ եւ ոչ ալ՝ Ս-Պոլսինը, հարկաւ Նիկիականն էր: Նոյնը, զոնէ 507 դարունը մեզն պահած է Բարգէն վերը յիշուած ա. թղթոյն մէջ՝ ուր Բարգէնի խանգարած լեզուէն բոլորովին տարբեր լեզուաւը՝ անանկ կեցած է, ինչպէս Սաւակասեան ցեղին սպիտակ մարդը Ափրիկէի Աթովպացոյն քով կը կենայ:

Ահա ասիկ նոյնն՝ իրեն մանր տարբերութիւններովը, զորոնք բացայայտ ընելու համար՝ դնենք դիմացը նոյն խակ Ս. Աթանասի « Վասն վճռոց Նիկիայ ժողովոյն, » գրքին մէջ յառաջ բերած Աւսեբիոսի Աեսարացոյ թղթոյն մէջինը: Տարբերութիւնները՝ զորոնք ուրիշ գրով կը դնենք, մտադրութեան արժանի են:

Հաւատամք ի Աստուած շայր ամենակալ, ամենցուն երեւելեաց եւ աներեւութից արարիչ, եւ ի մի Տէր Յիսուս Արիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալ ի Հօրէ Միածին, այս բնքն ի գոյութենէ

Πιστεύομεν εἰς ἓνα Θεὸν Πατέρα παντοκράτορα, πάντων ὄρατων τε καὶ ἀοράτων ποιητὴν· καὶ εἰς ἓνα Κύριον Ἰησοῦν Χριστὸν τὸν Υἱὸν τοῦ Θεοῦ, γεννηθέντα ἐκ

<sup>1</sup> Ամբ. Մարկեղ. Գեղեղ. Լ. ԳԼ. 1:







Ս. Ապրիլիան իր յառաջ բերած կրկին հանգանակներէն առաջ եւ վերջը զխոտորութիւններ կ'ընէ. ա. Հանգանակէն յառաջ սա խօսքերով. «Մի դադրիք առ եկեղեցւոյ հաւատքը պահելէն, զորն որ սուրբ եւ միակ Աստուծոյ կոյսը (եկեղեցին) յառաքելոց Տեառն իրեն աւանդուած ընդունեցաւ. եւ նոյնը կրկնեցէք ամենայն փութով երախայից՝ որոնք որ մկրտութեան կը պատրաստուին: Չէ թէ մինակ կը վայելէ որ ձեր որդւոցը նոյնը պատուիրէք սոյն հաւատոյ ձեւն զորն որ հասարակաց մայրը կ'ընդունի, բացայայտ անոնց առջեւը դնենք,»: Չեւը ըմնայէն ետքը կ'աւելցրնէ սուրբ Հայրը. բ. «Սոյն հաւատքը (կամ հաւատոյ ձեւը) սուրբ առաքելոցմէ աւանդուած է, եւ եկեղեցւոյ մէջ սուրբ քաղքին մէջ, բոլոր սուրբ եպիսկոպոսներէն որոնք երեքհարիւր տասնէն աւելի էին, սահմանուած է,»: Ուրեմն նաեւ Ապրիլիան 'Նիկիոյ Հարց կ'ընծայէ ան հանգանակը՝ որն որ ետքէն Ա-Պոլոց Հարցմէ գործածուեցաւ եւ անոր համար Ա-Պոլոց ըսուեցաւ:

Իսկ վերը յառաջ բերուած գ. ձեւը չգրած՝ սանկ կ'ըսէ նոյն Հայրը. «Որովհետեւ մեր օրերը ետեւէ ետեւ հերետիկոսութիւնք ելան մինչեւ սա ժամանակը, Ա աղենտիանոսի եւ Ա աղէսի թագաւորութեան ատեն, որոնց հիմայ տասներորդ տարին է, իսկ Պրատիանոսինը՝ վեցերորդ, եւ Պիոկղետիանոս բունաւորէն՝ իններորդն է (374), անոր համար թէ դուք եւ թէ մենք եւ բոլոր ուղղափառ եպիսկոպոսներք, եւ որպէս զի մէկ խօսքով ըսեմ, բովանդակ կաթողիկէ եկեղեցին՝ ատեն ատեն ելած հերետիկոսութեանց դէմ, քիչ մ'առաջ զրուած սրբոց Հարց հաւատոյ ձեւին համեմատ գլխաւորաբար անոնց՝ որոնք մկրտութեան պիտ'որ մատչին, կը հրամայէ որ սանկ գաւանին եւ ըսեն,»:

Արուսաղէմացի հանգանակը՝ զորն որ սուրբ Աիւրեղ Առջմանց ընծայութեան մէջ ցրիւ յառաջ կը բերէ, բազմօք կը միաբանի ա. ձեւին՝ տեղ տեղ նաեւ բ. ձեւին հետ: Աիւրեղ իր Առջման ընծայութեան զիրքը 347ին կամ 348ին գրած է, ուստի Ա-Պոլոց սիւնհոդոսէն 33 տարի առաջ: Ահաւասիկ հոն գործածուած հանգանակը, ինչպէս Անտոն Աւգոստինոս (Թութէ) (Touthee) Բենեդիկտեան կարգէն կէս մը վերնագիրներէն եւ կէս մը ձառերէն հաւաքելով քովէ քով բերած է:

Ἡ ἀγία καὶ ἀποστολικὴ  
πίστις,  
εἰς ἐπαγγελίαν τοῖς φωτι-  
ζομένοις παραδοθεῖσα.

ԿՆԻՐՂԻ ԵՐՈՒՍԱԿԱՆՍՏԱՆ  
Կոչումն ընծայութեան. ար. Վիկենա, 1832:

Πιστεύομεν εἰς ἕνα  
Θεὸν, Πατέρα παντοκρά-  
τορα, ποιητὴν οὐρανοῦ καὶ  
γῆς, ὁρατῶν τε πάντων  
καὶ ἀοράτων.

(Էջ 88) Հաւատամք  
(չօր. հաւատալ) ի մի  
Աստուած, (12) ի Հայր,  
(137) յամենակալն, (սյ-  
րուր 159 ի մի Աստու-  
ած Հայրն ամենակալ),  
(159) յարարիչն երկնի  
եւ երկրի, երեւոյթ եւ  
աներեւոյթ արարածոց  
(144):

Հաւատամք ի մի Աս-  
տուած Հայր ամենակալ  
արարիչ երկնի եւ երկրի,  
երեւելեաց ամենայնի եւ  
աներեւելից:

Καὶ εἰς ἕνα Κύριον  
Ἰησοῦν Χριστόν, τὸν Ὑῖον  
τοῦ Θεοῦ τὸν μονογενῆ·  
τὸν ἐκ τοῦ Πατρὸς γεννη-  
θέντα, Θεὸν ἀληθινὸν πρὸ  
πάντων αἰώνων· δι' οὗ τὰ  
πάντα ἐγένετο· σαρκω-  
θέντα καὶ ἐνανθρωπή-  
σαντα (ἐκ παρθένου καὶ  
Πνεύματος ἁγίου)· στα-  
ρωθέντα καὶ ταφέντα, ἀνα-  
στάντα τῇ τρίτῃ ἡμέρᾳ·  
καὶ ἀνελθόντα εἰς τοὺς  
οὐρανοὺς, καὶ καθίσαντα  
ἐκ δεξιῶν τοῦ Πατρὸς·  
καὶ ἐρχόμενον ἐν δόξῃ,  
κρίνας ζῶντας καὶ νε-  
κροὺς, οὗ τῆς βασιλείας  
οὐκ ἔσται τέλος.

(159) Եւ ի մի տէր  
Թիսուս Բրիստոս, (180)  
Ողկն Աստուծոյ միա-  
ծին՝ որ ի չօրէ ծնեալ  
(սյրուր 196 ծնեալ.)  
(196) յԱստուածն ծըշ-  
մարիտ յառաջ քան գա-  
մնայն յաւիտեանս (սյր-  
ուր 180 որ յառաջ քան  
գամնայն յաւիտեանս  
էր). (180) որով ամենայն  
ինչ (սյրուր 196 ամե-  
նայնս) եղիւ. (201) որ  
մարմնացան եւ մարդա-  
ցաւ. (233) ի խաչեալն  
եւ ի թաղեալն եւ ի յա-  
րուցեալն (սյրուր 274  
որ յարեալն ի մտնոց)  
յերիք աւուր. (297) եւ  
յերկինս եւ (սյրուր 274  
եւ յերկինս համբարձեալ)  
նստաւ ընդ աջմէ չօր.  
(303) այն որ գարցն է  
փառք չօր դատել զկեն-  
դանս եւ զմեռեալս. եւ  
արքայութեան նորա ոչ  
իցէ վախճան:

Եւ ի մի տէր Թիսուս  
Բրիստոս, յՈղկն Աս-  
տուծոյ Միածին, որ ի  
չօրէ ծնեալ, Աստուած  
ծշմարիտ յառաջ քան  
գամնայն յաւիտեանս,  
որով ամենայն ինչ եղիւ.  
մարմնացեալ, մարդա-  
ցեալ (ի կուսէն եւ ի  
Հոգւոյն սրբոյ). խաչեալ  
եւ թաղեալ, յարուցեալ  
յերիք աւուր եւ երեւ  
յերկինս եւ նստեալ ընդ  
աջմէ չօր. եւ գայ փա-  
ռք դատել զկենդանս  
եւ զմեռեալս. որոյ թա-  
գաւորութեանն ոչ եղիցի  
վախճան:

Καὶ εἰς ἓν ἅγιον  
Πνεῦμα, τὸ Παράκλητον,  
τὸ λαλήσαν ἐν τοῖς προ-  
φήταις.

(336) Եւ ի Հոգին  
սուրբ, որ խօսեցաւ ի  
մարգարէս:

Եւ ի սուրբ Հոգի,  
միակից արիչ, որ խօսեցաւ  
ի մարգարէս:

Καὶ εἰς ἓν βάπτισμα  
μετανοίας εἰς ἄφεσιν ἁμαρ-  
τιῶν.

(416) Ի մի մկրտու-  
թիւն ապաշխարութեան  
ի թողութիւն մեղաց:

Եւ ի մի մկրտութիւն  
ապաշխարութեան ի թո-  
ղութիւն մեղաց:

Καὶ εἰς μίαν, ἁγίαν,  
καθολικὴν ἐκκλησίαν, καὶ  
εἰς σαρκὸς ἀνάστασιν, καὶ  
εἰς ζωὴν αἰώνιον.

Եւ ի մի կաթողիկէ  
սուրբ եկեղեցի. եւ (ի)  
յարութիւն մարմնոյ. եւ  
ի կեանս յաւիտեանս  
կանս:

Եւ ի մի սուրբ, կա-  
թողիկէ եկեղեցի եւ ի  
յարութիւն մարմնոյ եւ  
ի կեանս յաւիտեանս  
կանս:

Հեղինակի Աթանաս (Նիկիտայան—Աթանասեան) :

Վարչութաններէն յայտնի է որ մեր հանգանակն ինք իրեն մէջ կը պարունակէ մերձաւորապէս իր ժամանակագրութիւնը . հիմնայ կրնանք փնտռել թէ ով է անոր հեղինակը :

Յոյն բնագիրը՝ որն որ գրեթէ 20 տարի առաջ (1850) ի լոյս բնծայուեցաւ, Ս. Աթանասի գործոց մէջ 1 ռնտոնի տպագրութեամբ՝ երկու գրչագիրներէ այս ինքն Վատիկանեան թիւ 1431 մատենէն եւ Reg. 2502 Փարիզեան մատենէն՝ որն որ 1562ին գրուած է, եւ ետքը նոյն բնագիրը նորէն հրատարակեց Ապէ Միներ գաղղիացի քահանան բոլոր Յունական Հարց գործոցը տպագրութեան ատեն՝ «Աթանասի արքեպիսկոպոսի Աղեքսանդրացւոց մեկնութիւն ի հանգանակն», (Ἀθανασίου Αρχιεπισκόπου Ἀλεξανδρίας Ἐρμηνεῖα εἰς τὸ Σύμβολον) խորագիրը կը կրէ :

Աս հմուտ եւ արդիւնաւոր՝ սրբոց Հարց գործքերուն հրատարակիչը կը ջանայ սոյն վերնագրին հաւատարմութիւնը պաշտպանել սա հետեւեալ ցոյցերով : 1. Վասն զի համեմատ է ան հաւատոյ դաւանութեան՝ զորն որ Աթանաս Յովինիանոս կայսեր գրած է : 2. Ապէ Միներ Աթանասի գործոց Գ. հատորին մէջ (սիւն 1638) ուրիշ դաւանութիւն մը կը ցուցնէ՝ Աթանասի աւուամբ, նոյնը համեմատ գտնելով մեր առաջնիկայ հանգանակին : 3. Վասն զի սա մեր հանգանակին մէջ մերժուած մոլորութիւնները մինակ Աթանասի ժամանակին կը վերաբերին : 4. Վասն զի ὑπόστασις բառը *homotheos* նշանակութեամբ գործածուած կ'ստիպէ զմեզ որ նոյնը Աթանասի ընծայենք . որովհետեւ վերջին նորովքին մէջ կը դատապարտուին անոնք՝ որոնք Որդւոյ կամ Հօգւոյն սրբոց համար կ'ըսեն թէ Հօրմէ ուրիշ ὑπόστασις ունին . սա առուսրբոց համար կ'ըսեն թէ Հօրմէ ուրիշ ὑπόστασις ունին . սա առուսրբոց Հօր անարժան չէ : 6. Երկու գրչագրաց մէջ ալ (զորոնք նորէն բարդատած է Ապէ Միներ) իրեն կ'ընծայուի :

Առաջին, երկրորդ եւ չորրորդ պատճառները մեզի այնչափ հաստատուն չեն երեւար : Ոչ առ Յովինիանոսի ուղղուած դաւանութեան մէջ եւ ոչ վերոյշեալ Գ. հատորին վերջերը գրուած հանգանակին մէջ կը գտնուի բան մը ան ասութիւններէն կամ բառերէն որոնք յատուկ են մեր հանգանակին : Եւ ոչ ալ ὑπόστασις բառին οὐσία բառին նշանակութեամբ գործածուելէն բան մը կ'ընայ յառաջ բերուիլ . վասն զի ան եզրները նորովքին հետ

մէկտեղ՝ որուն մէջ կը գտնուին, արդէն Նիկիտայան հանգանակին կը վերաբերին . մերինը յայտ մատին ուրիշ բան չ'աւելցընելը՝ բայց եթէ հոգւոյն սրբոց անունը :

Բայց մնացեալ պատճառները մեզի բաւական կ'երեւան զմեզ համոզելու որ հանգանակը չէ թէ մինակ Աթանասի ժամանակին կը վերաբերի, որուն վրայ տարակոյս իսկ չի կրնար ըլլալ, հապա նաեւ թէ նոյն իսկ Աթանասի գործն է : Խոթք սա հանգանակը կամ հաւատոյ դաւանութիւնը, ինչպէս որ վերնագիրը կ'ըսէ, հանգանակի «Մեկնութիւն», մըն է, եւ կ'ընայ իրաւամբ սա սուրբ Հօր գրուածոց համառօտութիւնը կամ ուղեւժուածը համարուիլ զլիաւորաբար՝ նախ չորս թղթերուն՝ զորոնք առ Սերապիոն գրեց անապատէն (358ին) Փոփոխականաց դէմ, այս ինքն անոնց դէմ՝ որոնք Որդւոյն Աստուծոյ ճշմարիտ աստուածութիւնն ընդունելէն ետքը՝ Հօգւոյն սրբոց աստուածութիւնը կ'ուրանային, զանիկայ Որդւոյ արարածը համարելով . երկրորդ՝ Ապողինարեանց դէմ գրած երկու գրքերուն, որոնց մէջ կը խօսի նաեւ անոնց դէմ որոնք կ'ըսեն թէ «Տէրն կարծեօք եւ ոչ եթէ ճշմարտապէս ունէր մարմին», . երրորդ՝ առ Աղեղփիոս գրած թղթոյն :

Բայց ասկէ ծանօթ է որ սրբոյն Աթանասի սովորական է իր խօսքերը մէջ ընդ մէջ Նիկիտայան հանգանակին խօսքերուն հետ հիւսել : Հայ գրչագիրք պահած են մեզի ուրիշ յիշատակարան մ'ալ սա տեսակէն, որուն բնագիրը չկայ մէջ տեղ :

Վերն արդէն դիտեցինք որ երեք ձեւերուն միջինը՝ որն որ նոյն իսկ մեր հանգանակն է որուն համար կ'ըսենք թէ Աթանասի գործքն է, դեռ ակնհայտ երկոտոյթեան դէմ ի Քրիստոս խօսք մը չկայ : Այո, սա ինդիրն ետքէն ծագած ըլլալով, ստիպուեցաւ սուրբ Աթանաս ուրիշ հաւատոյ դաւանութիւն մը ուրոյն սա մոլորութեան դէմ հասկանալի ձեւով գրել, որ է սա հետեւեալը, վերնագրով մը մէկտեղ՝ որն որ առանց տարակուսի յունականէն է :

ԵՐԱՆԵԼԻՈՅՆ ԱԹԱՆԱՍԻ

ԵՊԻՍԿՈՓՈՍԱԳԵՏԻՆ (գոյցէ պէտք է ակեղցընել ԱՂԵՔՍԱՆԳԻՐԵՑ)

ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ

ՅԱՂԱԳՍ ԱՍՏՈՒԵԾԱԵՒՆ ՄԱՐԿԱՌՈՒԹԵԱՆ ԲԱՆԻՆ ՁԱՅՆԱԿՑԵԼՈՎ ՍՐԲՈՑ ԺՈՂՈՎՈՅՆ Ի ՆԻԿԻՒ

Խոստովանիմք զՈրդին Աստուծոյ նախ քան գյախտեանս մշտնջննաբար ծնեալ ի Հօրէ, իսկ առ վերջնովք յախտենիւքս վասն մերոյ փրկութեան ի Մարիամայ ծնեալ ըստ մարմնոյ որ-

1 Հատ. Ա. մասն. Բ. էջ 1274 : 2 Հատ. Բ. Գրծ. Աթան. սիւն 1230 :

պէս աստուածազան Առաքեալն ուսուցանէ ասելով. “Իսկ յոր-  
ժամ՝ եկն լրումն ժամանակի, արտաքս առաքեաց Աստուած  
զՈրդին իւր եղեալ ի կնոջէ,» եւ զոչ զնոյն Աստուած եւ Որդի  
Աստուծոյ ըստ հոգւոյ (xatà πνεύμα <sup>1</sup>) իսկ Որդի մարդոյ ըստ  
մարմնոյ. ոչ երկուս ընումիւնս՝ զմին երկրպագելի եւ զմին ան-  
երկրպագելի, այլ մի ընումիւն Աստուծոյ Բանին մարմնացեալ  
եւ երկրպագեալ հանդերձ մարմնով իւրով միով երկրպագու-  
թեամբ<sup>2</sup>: Այլ եւ ոչ երկուս Որդիս՝ այլ ոմն Որդի Աստուծոյ  
ճշմարիտ եւ երկրպագեալ, իսկ այլ ոմն ի Մարիամայ մարդ ոչ  
երկրպագեալ, որպէս եւ մարդիկ. այլ զի յԱստուծոյն եւ Աս-  
տուած, որպէս ասացի մի Որդի Աստուծոյ եւ Աստուած զնոյն  
եւ ոչ զայլս (αὐτοῦ καὶ υἱοῦ), եւ ի Մարիամայ ծնեալ ըստ մար-  
մնոյ առ վերջնովք աւուրբքս, որպէս հրեշտակն Աստուածածնին  
Մարիամայ յասելն “Ի՞նչք եղիցի ինձ այս, զի զայր ոչ գիտեմ”,  
ասէր. “Հոգին սուրբ եկեացէ առ քեզ եւ կարողութիւն Բարձրե-  
ւոյն հովանացի քեզ. վասն զի ծնեալն Սուրբ կոչեացի եւ Որդի  
Աստուծոյ,»:

“Ծնեալն սուրբ կոչեացի եւ Որդի Աստուծոյ այսուհետեւ  
ի Կուսէն Մարիամայ Որդի Աստուծոյ ընումեամբ եւ Աստուած  
ճշմարիտ եւ ոչ շնորհիւ եւ կցորդութեամբ, ըստ մարմնոյ միայն  
ի Մարիամայ մարդ, իսկ ըստ հոգւոյն՝ ինքն Որդի Աստուծոյ եւ  
Աստուած. կրեալ զմեր կիրս՝ որպէս գրեալ է. “Բրիստոսի կրե-  
ցելոյ վասն մեր մարմնով,» եւ դարձեալ “Որ իւր Որդւոյն ոչ  
խնայեաց, այլ վասն մեր ամենեցուն ետ զնա,» իսկ անկիր մնա-  
ցեալ եւ անայլայլակ ըստ աստուածութեանն՝ ըստ ասացելումն  
ի մարգարէէն. “Ես եմ Աստուած եւ ոչ այլայլիմ,»: Մեռանելով  
զմերն մահ ըստ մարմնոյ վասն մեղաց, զի զմահն խողխողեացէ ի  
ձեռն վասն մեր մահուան ըստ ասողի Առաքելոյն. “Ընկղմեցաւ  
մահ յաղթութիւն քո. ո՞ր մահ խայթոց քո,»: Եւ դարձեալ “Բրիս-  
տոս մեռաւ վասն մեղաց մերոց ըստ գրելոյն,»: Անըմբռնելի իսկ  
եւ անմահ մահուամբ մնացեալ յաղագս աստուածութեանն ըստ  
ասողին Պետրոսի. “Ոչ էր, ասէ, կար ըմբռնել նմա ի մահուանէ,»  
վերագնացեալ յերկինս եւ նստեալ ընդ աջմէ Հօր յերկրէ բար-  
ձրացեալ մարմին քանին ըստ ասելոյն Դաւթայ. “Ասաց Տէր  
Տեառն իմում. Եիստ յաջմէ իմմէ,» եւ ի նմանէ ի Տեառնէ  
հաստատեալ եւ յառաքելոցն. իսկ ըստ աստուածութեանն պար-  
ունակելով ընդ Հօր ի յաւիտենից յաւետակից որպէս հայրական

<sup>1</sup> Ս. Աթանասի յատուկ է աս բա-  
ցատրութիւնը, փոխանակ ըսելու. “ըստ  
աստուածութեան,»:  
<sup>2</sup> Ըստ այսմ Աթանաս նաեւ “Վասն  
մարմնաւորութեան Բանին”, գրքին մէջ.  
Ὁμολογοῦμεν καὶ εἶναι αὐτὸν Υἱὸν τοῦ

Θεοῦ καὶ Θεὸν κατὰ πνεῦμα, Υἱὸν ἀν-  
θρώπου κατὰ σάρκα. Οὐ δύο φύσεις τὸν  
εἶνα Υἱὸν, μίαν προσοικονομήτην, καὶ μίαν  
ἀπροοικονομήτην· ἀλλὰ μίαν φύσιν τοῦ Θεοῦ  
Λόγου σεσαρκωμένου, καὶ προσοικονομημένου  
μετὰ τῆς σαρκὸς αὐτοῦ μίᾳ προσοικονομήσει.

եւ անճառ զօրութիւն ըստ վարդապետին Պաղղոսի՝ “Բրիստոս  
Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն,» գալոց է ինքն  
Որդին Աստուծոյ եւ Աստուած, որպէս եւ խոստացաւ, դատել  
զկենդանիս եւ զմեռեալս, որպէս ասէ Առաքեալն. “Դատիչն  
զճաճկոյթս խաւարի, եւ յայտնողն զխորհուրդս սրտից եւ զգո-  
վութիւն եւ զանգոսնումն ըստ արժանաւորութեան վերքերոյ  
զիրաքանչիւրն,»:

“Իսկ եթէ որ քան զայս յաստուածայնոց զրելոցն ուսու-  
ցանէ՝ միւս ասելով զՈրդին Աստուծոյ, եւ միւս ի Մարեմայն  
մարդ, կամ եթէ որ զՏեառն մերոյ մարմինն ի վերուստ ասէ եւ  
ոչ ի Կուսէն Մարիամայ, կամ յեղեալ զաստուածութիւնն ի  
մարմին, կամ խառնեալ կամ այլայլեալ, կամ ախտակիր զՈր-  
դւոյն աստուածութիւնն, կամ աներկրպագելի զՏեառն մերոյ  
մարմինն, որպէս մարդոյ, եւ ոչ երկրպագելի իբրեւ Տեառն եւ  
Աստուծոյ, զսա նգովէ սուրբ եւ ընդհանրական եկեղեցի, հաւա-  
նեալ աստուածազան Առաքելոյն ասողին. “Եթէ որ ձեզ անե-  
տարանէ քան զոր առէքն, նգովեալ եղիցի,»:

Յայտնի է որ աս հաւատոյ դաւանութեան կամ հանգանակի  
մեկնութեան մէջ, եւ գլխաւորաբար անոր նգովքին մէջ՝ որն որ  
Նիկիականին ձեւովք շինուած է, կամփոփէ սուրբ Աթանաս՝ ինչ  
որ առ Ապիկտետոս Կորնթացւոց եպիսկոպոս գրած թղթոյն մէջ  
խօսած է:

Մեր հանգանակին դառնալով՝ հիմայ կրնանք քիչ մ՝ աւելի  
ձշղել աս հանգանակին յորինման ժամանակը:

Աթանաս առաջին անգամ հրապարակաւ դէմ ելաւ Ապո-  
ղինարի Աւուղիկեցւոյ մոլորութեանը, 362ին Աղեքսանդրիոյ  
սինհոդոսին մէջ. իսկ իրեն առ Ապիկտետոս թուղթը գրուած է  
371ին. ուրեմն մեր հանգանակը՝ որն որ Ապողինարեան մոլորու-  
թիւնը կը մերժէ, իսկ կրնիս անձանց մոլորութեան վրայ խօսք  
չընէր, չի կրնար շինուած ըլլալ՝ ոչ 362էն առաջ եւ ոչ 371էն  
ետքը: Իրօք ալ ան երրորդ հանգանակի ձեւը՝ զորն որ վերը Ս.  
Ապիկտէն յառաջ բերիք՝ որ իր “Խարսխեալ,» ըսուած գիրքը  
374ին գրած է, կենթադրէ կամ թէ ըսեմ՝ իրեն հիմ ունի եր-  
կրորդ ձեւը կամ մեր հանգանակը, եւ ուրիշ բան չէ՝ բայց եթէ  
ասոր ձոխացուցումն: Ուստի թէ արդեօք նաեւ աս վերջին ձոխա-  
ցուցումն ալ սուրբ Աթանաս (+ 373) ըրած է թէ չէ, կը մնայ  
անորոշ: Արեանք ուրեմն շատ պատշաճութեամբ մեր հանգանակն  
ասկէ ետքը անուանել՝ Նիկիական-Աթանասեան առանց շփո-  
թերու ուրիշ հանգանակի մը հեռ՝ որն որ Աթանասեան կը ըսուի,  
եւ կը սկսի այսպէս. “Որ որ կամեացի փրկել,»:

Սա ալ զիտելու արժանի է որ թէ երկրորդ եւ թէ երրորդ ձեւին գործածութիւնը, որչափ որ ցայս վայր մեզի ծանօթ է, Արեւելից հանգանակին կամ Ատրիքի կը վերաբերի, որն որ Ապողինարեան աղանդոյն եւ երկուց անձանց մոլորութեան հայրենիքն եղաւ: Ինչպէս Ապիփան նոյնպէս Աւագր հոն կը վերաբերէր: Ատրուոց եկեղեցին՝ որոնց քով երկրորդ ձեւը կամ մեր հանգանակը՝ ՅԵՂ գարուն սկիզբը գտանք, նոյն եկեղեցական նահանգին մասը կը կազմէր: Վերջապէս՝ արդէն խորհրդածեցինք որ Հայք ալ, շատ հաւանականաբար, սա ձեւը նոյն Ատրիքներէն առին:

Մեր Պատարագամատուցին մէջ, մեր հանգանակին՝ նզովքէն ետքն անմիջապէս կը յաջորդէ կարճ փառաբանութիւն մը, որն որ ոչ միայն նորերէն, հապա նաեւ հիներէն՝ սրբոյն Պրիգորի Առաւորչի կ'ընծայուի. վասն զի թէ տպագրութեանց եւ թէ զըջազրաց մէջ կը տեսնուի սա վերնագիրը՝ «Պրիգորի Առաւորչին», : «Նոյնին կ'ընծայէ սոյն փառաբանութիւնը նաեւ Ներսէս Ամբրոնացի հանգանակի մեկնութեանը մէջ: Իսկ Ներսիսի Շինողի ստեպ յիշուած թղթոյն մէջ, 7ԵՂ գարէն, կայ փառաբանութիւնը, բայց վերնագիրը չկայ:

Իմաստին նկատմամբ՝ աւարակոյս չի կրնար ըլլալ որ ասիկայ Ս. Պրիգորի վարդապետութիւնն է, այս ինքն անոր սորվեցուցածին համեմատ է: Բայց թէ ինքն (conceptis verbis) սա եւ այսչափ բառերով ասանկ փառատրութիւն՝ մը Հայոց եկեղեցոյն մէջ թողուցած ըլլայ, սոյն վերնագիրը կարող չէ ապացուցանել:

Չէ թէ մինակ սա վերնագիրն այսչափ հին չէ, ինչպէս ըսինք եւ 7ԵՂ գարուն մէջ դեռ չկայ, հապա սա փառաբանութիւնն իսկ սերտիւ կապուած է սոյն հանգանակին հետ, այս ինքն Արրորդութեան միանակնութիւնը խանգարողները նզովելէն ետքը՝ ուղղափառք իրենք զիրենք անոնցմէ զատելով՝ իրենց յորդոր կու տան ուղիղ դաւանութիւնը պահելու («նոքա այսպէս, իսկ մեք», եւ այլն): Ուստի ինչպէս սա հանգանակը, նոյնպէս անոր յաւելուածն ոչ Ս. Պրիգորի եւ ոչ անոր նախնի յաջորդացը կը վերաբերի եւ ոչ ալ կրնայ վերաբերիլ. ասիկայ 5ԵՂ գարուն վերջը կամ 6ԵՂ ին սկիզբը, ինչպէս վերը խօսեցանք, մարդեղութեան վրայք Հայաստանի մէջ յուզուած վէճերուն առթիւ սա հանգանակը գործածութեան առնուած ատեն, սոյն փառաբանութիւնն ալ նոյնին յարեցաւ:

Բայց ինչ էր անոր նշանակութիւնը կամ նպատակը: Նեստորականաց յատուկ էր ըսել որ, եթէ Քրիստոս իբրեւ մարդ զատ ակն չըլլայ ան ատեն Արրորդութեան մէջ օտարոտի բան մտած կ'ըլլայ. ստոր հակառակ ուղղափառք կը ցուցնէին որ Նեստորական մոլորութեամբ Արրորդութեան մէջ յորդորդ ակն մը կ'աւելնայ: Հայք 5ԵՂ գարուն վերջերը չկրնարով 4ԵՂ տիեզերական ժո-

ղովոյն երկուց բնութեանց ի միտով ակն զարգացեալութիւնը ըստ օրինի երկուց անձանց մոլորութեանն զանազանել, կը շարունակէին (ինչպէս նոյն ատենուան գրուածներէն յայտնի է) նոյն խօսքերը նոյն ըմբռնումներով կրկնելու՝ զորոնք Պրիգորի առ Հայս առամարին մէջ ունէին, իբրեւ թէ ուրիշ բան չունենան առջեւնին՝ բայց եթէ Թէոփորի Մոպսուեստացոյ եւ Նեստորի մոլորութիւնը:

Արդեօք սա Փառաբանութիւնը մինչ պատարագի՞ մէջ՝ հանգանակը զուցուած ատեն կը գործածուէր:

Եթէ մեր հիմնական կիրառութեանը նայինք, այնպէս է. այս ինքն նոյն իսկ երախայացուցման մէջ չենք ըսեր. սակայն կ'երեւայ որ սա խափանումը շատ ժամանակի բան չէ: Անշուշտ սա Փառաբանութիւնը՝ որն որ ըստ ինքեան դաւանութիւն մըն է Արրորդութեան, մկրտութեան կամ աւելի ճիշդ՝ երախայացուցման ատեն շատ յարմար եւ բնական է: Ա'երեւայ որ Թրիքսութու եւ եւ Վ'ենեակոյ տպագրութեան մէջ նզովքին հետ՝ սա ալ զանց եղած ըլլալով խափանուած է: Աս զանցառութեան սա առիթ եղած է որ զըջազիր Մաշտոցք սովորութիւն չունին հանգանակն ամբողջ ընդօրինակելու, հապա մինակ խորագիր մը կը գնեն թէ հոս պէտք է զուցել Հաւատամքն եւ անոր Աղօթքը: Աս խորագիրը շատ հին Մաշտոցաց մէջ ալ կը տեսնուի: Ուրիշ ինչ կրնայ ըլլալ սա աղօթքը՝ բայց եթէ սոյն Փառաբանութիւնը: Երբ. մեր ոչ-կաթողիկեայ եղբարք մէջ նոյնը ցայսօր ի գործածութեան պիտ'որ ըլլայ, վասն զի (օրինակի ազգաւ) 1857ին տպուած Մաշտոցին մէջ սա Փառաբանութիւնն ալ հանգանակին հետ նշանակուած է (էջ 18):

Բնագիրն՝ այնպէս ինչպէս վերոյիշեալ երկու Ներսէսները յառաջ կը բերեն, է.

«Իսկ մեր փառատրեցուք երկիր պազանելով որ յառաջ բան գյաւետեանս սրբոյ՝ Երրորդութեանն եւ միասնական՝ աստուածութեանն Հօր եւ Որդոյ եւ Հօգւոյն սրբոյ այժմ՝ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»,:

6.

Զկաթողիկեայցմէ գործածութիւնը:

Աղաւ ատեն որ բողոքականք ճամբորդութիւններ կ'ընէին Արեւելից կողմերը, որպէս զի ծանօթութիւններ ժողովն կաթողիկէ եկեղեցիէն բաժնուած քրիստոնէից վարդապետութեան եւ

1 Ներսէս Գ. «սուրբ» ըստ Չուք. եթէ հարազատ կամ նախնական ըլլար իսկ ըստ Տպգր. «սրբոյ»:  
 2 Հիմնական բնագիրը Ք, որն որ պէտք էր ոլլալ մանաւանդ Ք-է:

բարեկարգութեան նկատմամբ, յուսարով որ իրենց մտորութիւններուն անոնցմէ հաստատութիւն մը կը գտնեն: Ըստնց թիւէն էր նաեւ Ռիքաութ անգղիացի ասպետը՝ որն որ 1680 ին մօտերը **Ս-Պոլէս** գալով՝ ուզեց նաեւ Հայոց եկեղեցւոյն վիճակին վրայօք ծանօթութիւններ առնուլ: Ըստ այս առաջնորդ մ'ունեցած է, ինչպէս ինք կը պատմէ, եկեղեցական մը որն որ իրեն ցուցուցած է իբրեւ Հայոց գլխաւոր հանգանակ՝ ան հաւատոյ դաւանութիւնը, զորն որ նաեւ Աբրոսէր լատիներէն հրատարակած է, եւ է հետեւեալը:

Թոստովանիմք եւ հաւատամք ամենակատար սրտիւ զՀայրն Աստուած, անեղ, անծին եւ անսկիզբն, այլ եւ ծնող Որդւոյ եւ ըղխող Հոգւոյն սրբոյ:

Հաւատամք զԲան Աստուած, անեղ, ծնեալ եւ սկսեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս, ոչ յետոյ եւ ոչ կրտսեր, այլ որքան Հայրն Հայր, ընդ նմին եւ Որդին Որդի:

Հաւատամք զսուրբ Հոգին անեղ, անժամանակ, ոչ ծնեալ այլ ըղխեալ ի Հօրէ, էակից Հօր եւ փառակից Որդւոյ:

Հաւատամք զԵրրորդութիւնն սուրբ՝ մի ընութիւն, մի աստուածութիւն, ոչ երեք Աստուածք, այլ մի Աստուած, մի կամք, մի թագաւորութիւն, մի իշխանութիւն. արարիչ երեւելեաց եւ աներեւութից:

Հաւատամք յեկեղեցի սուրբ. զԹողութիւն մեղաց. հաղորդութիւն սրբոց:

Հաւատամք զմինն յերկն անձանց զԲանն Աստուած ծնեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս. ի ժամանակի իջեալ յԱստուածածին Կոյսն առեալ յարենէ նորա՝ միաւորեալ ընդ (իւրում) աստուածութեան իննամսեայ ժուժկալեալ յարգանդ անարատ Կուսին, եւ եղեւ Աստուածն կատարեալ մարդ կատարեալ, հոգւով եւ մտօք եւ մարմնով, մի անձն, մի դէմ՝ եւ միաւորեալ մի ընութիւն:

Աստուածն մարդացեալ առանց փոփոխման, առանց այլ այլութեան, անսերմն յղութիւն եւ անապական ծնունդ. որպէս ոչ է սկիզբն աստուածութեան նորա եւ ոչ վախճան մարդկութեան նորա զի Յիսուս Բրիստոս երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեանս:

Հաւատամք զտէրն մեր Յիսուս Բրիստոս շրջեալ ի վերայ երկրի, յետ երեսուն ամաց եկեալ ի մկրտութիւն, Հայր վկայեալ Դա է Որդի իմ սիրելի, եւ Հոգին սուրբ աղանակերպ ի-

ջեալ, փորձեալ ի սատանայէ եւ յաղթեալ նմա. քարոզեալ մարդկան զփրկութիւն. աշխատեալ մարմնով, վաստակեալ, քաղցեալ եւ ծարաւեալ, յետոյ իջեալ կամուռ ի շարչարանս, խաչեալ, մեռեալ մարմնով եւ կենդանի աստուածութեամբն, եւ հոգւովն իջեալ ի դժոխս անբաժանելի աստուածութեամբն, քարոզեալ հոգւոցն, աւերեալ զդժոխս եւ ազատեալ զհոգիսն, յետ երկից ամուրց յարուցեալ ի մեռելոց եւ երեւեալ աշակերտացն:

Հաւատամք զտէրն մեր Յիսուս Բրիստոս նովին մարմնով համբարձեալ յերկինս եւ նստեալ ընդ աջմէ Հօր, այլ եւ գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս. որ եւ է յարութիւն ամենայն մարդկան:

Հաւատամք եւ զհատուցումն զործոյ, արդարոցն կեանք յաւիտենական, եւ մեղաւորացն՝ տանջանք յաւիտենական:

Բուն իրաց վիճակէն շատ հեռու է ինչ որ Աբրոսէր աս դաւանութեան համար կ'ըսէ. « Ըստքերոց հանգանակին վրայ իւրաւամբք ըսուածը՝ այնչափ աւելի վատահոթեամբ աս Հայոց եկեղեցեաց դաւանութեանը վրայ կրնայ ըսուիլ որչափ որ անոր ծագումը Հայոց պատմութեան մէջ չենք գտներ: Ուստի ճշմարտութեան շատ համաձայն կ'երեւայ որ սոյն դաւանութեան տարերքը կամ քրիստոնէական կրօնին ամենապարզ սկզբունքը նոյն իսկ **Ս. Պարիզորէն** առնուած են՝ որն Հայկական ազգը Վրիստոսի հաւատքին բերաւ. եւ ետքը զանազան հերետիկոսութեանց առթիւ՝ որոնք Ըստուծոյ եկեղեցւոյն մէջ բուսան, նոր յաւելուածներով ընդարձակուեցան հայրապետներէն, արքեպիսկոպոսներէն եւ եպիսկոպոսներէն, եւ այնպէս առաջիկայ քրիստոնէական հաւատոյ դաւանութիւնը յառաջ եկաւ: »

Ի վերայ այսր ամենայնի այլ քրիստոնէական հաւատոյ դաւանութիւնը նոր ատենուան զործք է, այս ինքն 14<sup>րդ</sup> դարուն կեսերը Տաթեւացեաց դպրոցէն խմբագրուած, որոնք անհաշտելի թշնամիք էին կաթողիկէ միութեան եւ պաշտպան միաբնական մտորութեան՝ բանիւ եւ գրով: Ըն ձեւը միաւորեալ մի թևոթիոն աս դպրոցին նշանաբանն է:

Ըստ դաւանութիւնն ըստ մասին խմբագրուած է — 1. մեր հանգանակէն. — 2. առաքելոց հանգանակէն՝ զորն որ ճանչցան մերինոնք 14<sup>րդ</sup> դարուն. (աս խօսքը՝ հետորդորդութիւնն սրբոց, մինակ նոյն հանգանակին կը վերաբերի.) — 3. աթանասեան ըսուած հանգանակէն՝ որն որ կ'սկսի. « Որ ոք կամեսցի փրկիլ. », որովհետեւ աս հանգանակն ալ մեր Հարցր անձանօթ չմնաց: Եսայի վարդապետ՝ որն որ 13<sup>րդ</sup> դարուն համբաւաւոր էր բուն Հայաստանի մէջ բազմութեամբ աշակերտելոց, մէկ ճառի մը մէջ՝ զորն որ հաւատոյ վրայ գրած է եւ դեռ ձեռագրաց մէջ է, կը գործածէ

<sup>1</sup> Տես իրեն գիրքը՝ Histoire de l'estat present de l'église Grecque et de l'église Arménienne, par M. le Chevalier Ricaut, traduite de l'anglais, par M. de Rosemonde, Middelbourg, 1692.

սոյն Աթանասեան հանդանակը: Ասոր թարգմանութիւնը ան դարէն առաջ յունականէն եղած պիտ' որ ըլլայ: Ամբողջն ալ կը գտնուի գրչագրաց մէջ. — 4. դաւանութեան մնացած մասը խմբագրողին մտքէն է:

Չեռագրաց մէջ սոյն դաւանութեան ծայրը ազդարարութիւն մը կայ՝ զորն որ Ռիքաւթ ալ ըստ մասին կը յիշատակէ, եւ հաւանականաբար խմբագրողին կը վերաբերի, սա խօսքերով:

“Այս է հաւատոյ ուղղափառ դաւանութիւնն՝ զոր պարտ է ամենայն քրիստոնէից յամենայն ժամ ի սրտի եւ ի լեզուի իւրում պահել. զի սրտիւ հաւատալ՝ արդարութիւն գործէ, եւ բերանով խոստովանել՝ զփրկութիւն, ասէ առաքեալն: Սա հիմն. ի վերայ սորա պարտ է շինել զգործս բարիս: Սա է վէմն. ի անս պարտ է յարիլ եւ հաստատել ի մեզ: Սա ճրագ խաւար կենցաղոյս. զսա ունելով ի ձերին մերում միշտ ի լուսաւորել: Սա է ճանապարհ. եւ սովաւ ընթացուք յաւիտենական ի կեանս ի Քրիստոս Յիսուս ի տէր մեր՝ ընդ որում շօր միանգամայն եւ սուրբ շողոյն փառք եւ զոհութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտենաս յաւիտենից. ամէն.,”<sup>1</sup>

Ստուգիւ՝ այսչափ յարգ տալով սոյն դաւանութեան, վտանգ կար որ ասիկայ մեր հանդանակին, այս ինքն Արիկական-Աթանասեան հանդանակին որուն վրայ ցայս վայր խօսեցանք, տեղը Աթանասեան հանդանակին որուն վրայ ցայս վայր խօսեցանք, տեղը զրաւէր: Արիկական-Աթանասեան ուրիշ բան չ'ընէր՝ բայց ի զիր առնուլ ինչ որ ականջօքը լած է 17<sup>րդ</sup> դարուն շայերէն, երբ որ կ'ըսէ. “Աս է ան հանդանակը՝ զոր շայք իրենց որդեցոցը կը սորվեցընեն դպրոցաց մէջ եւ կը գործածեն եկեղեցեաց մէջ՝ ինչպէս մենք Առաքելական հանդանակը: Իրօք. հիմայ ալ չէ թէ մինակ յիսարանին մէջ ի ձեռնադրութեան քահանայի, նաեւ երբեմն ի ձեռնադրութեան ասրիաւազի, ինչպէս նաեւ վարդապետութեան աստիճան տալու ատեն իբրեւ հաւատոյ դաւանութիւն կը գործածուի, հապա նաեւ ամէն օր ժամերգութեանէն առաջ ամէն եկեղեցեաց մէջ նոյնը կ'ըսուի: Ուստի յայտնի է որ մեր Արիկական-Աթանասեան հանդանակին գործածութիւնն աւանդուածն էր: Սակայն ատեն մը մինակ պատարագին եւ մկրտութեան մնացած էր: Սակայն մեր օրերը հին հանդանակը նորէն իր յարգը վաստակեցաւ. վասն զի հետեւելով ան Քրիստոնէական վարդապետութեանց եւ աղօթութեանը գործնէրուն՝ զորոնք իրենց կաթողիկէայ եղբարքը կը գործածեն նաեւ մէկայնոնք մինակ իրենց հին հանդանակը կը սորվեցընեն իրենց տղոցը:

<sup>1</sup> Չեռ. Մանգր. Միւթ. Վիեն. Թիւ 6:

<sup>2</sup> Յիշ. գրքին մէջ, էջ 408:

Կաթողիկէայցի գործածութիւնը:

Սակայն ազգին նաեւ կաթողիկէայ մասը երբեմն սոյն դաւանութիւնը կը գործածէ, այս ինքն ձեռնադրութեան ատեն բայց փոխելները փոխելով, եւ անկէ աւելի ալ կը գործածէին՝ եթէ ձեռքերնին դանուած ժամակարգութիւնները մինակ Աջմիածնական շայոց տպագրութեամբն ըլլար, ինչպէս է ցայժմ Չեռնադրութեանց գիրքը: Միւթարեանց տպագրութիւնները հնագոյն մատենաներէն ըլլալով՝ որոնց մէջ չի գտնուիր ան հաւատոյ դաւանութիւնը, անանկ եղած է որ կաթողիկէայց քով մոռցուած է կամ չէ մտած՝ նոյնը ժամերգութեանէն առաջ զրուցելու սովորութիւնը:

Ասիկէ առաջ՝ 1677ին շոտ Տարածման հաւատոյ տպարանը շայոց Պատարագամատոցը տպուելով, ծայրը աւելցուած են “Սրբագրութիւնք աստուածային պաշտամանց շայոց.,”: Աս սրբագրութեանց ԾԵ՝ զլսոյն մէջ ազդարարութիւն ընելով որ “Եթէ մէկը ուզէ ըսել խոստովանիմք եւ հաւատամք ամենակատար սրտիւ եւն. այսպէս ասացէ. քանի մը բան մինակ կ'ուղղուի օրինակի աղագաւ՝ փոխանակ ըսելու “Միաւորեաց ընդ աստուածութեանն.,” կ'ուղղուի. “Միաւորեաց ընդ իւրում աստուածութեանն.,” որն որ արդէն նաեւ ձեռնադրաց մէջ անանկ կը գտնուի. փոխանակ “Միաւորեալ մի բնութիւն.,” ըսելու՝ կ'ուղղուի “(ի մի անձն) միաւորեալ յերկրոս բնութիւնս.,” փոխանակ ըսելու մինակ “բխեալ ի շօրէ.,” կ'ուղղուի “բխեալ ի շօրէ եւ յՈրդւոյ.,”

Շատ ստոյգ կ'երեւայ որ ան ատենները ոչ ոք սուրբ Աթոռոյն սա դաւանութեան ծագման վրայօք ստոյգ բան մը կրցած է հաղորդել: Բայց որովհետեւ հիմայ գիտնք թէ ուստի է, լուսազոյն կը համարէինք զրոյ մերձաւոր քննութեան ատեն՝ ասոր մտաղիւր ըլլալ:

Արիկական սրբագրութեանց մէջ քանի մը բան նաեւ մեր Արիկական-Աթանասեան հանդանակին մէջ կ'ուղղուի: Աս ուղղութեանէն զրեթէ 40 տարի առաջ է որ շոտ շայոց Պատարագամատոցը տպուած ատեն՝ սոյն հանդանակին տեղ զրուած էր Վ-Պոլսի հանդանակը հայերէնով մը՝ որն որ անշուշտ կը վերաբերէր Յովհաննու Մոլլիսոսի՝ որն որ Տարածման հաւատոյ ժողովոյն թարգմանն էր: Բայց ետքէն երբ որ Վ հաստանի թագաւորութեան շայոց պիտոյիցը համար՝ շայոց եկեղեցական գրեանքը

<sup>1</sup> Այսինքն կաթողիկէայ շայոց 1869ի սիւնհոգոսն երբ վերստին շարունակուի: Ծ. Հրտ:

քիչ մը՝ աւելի ընդարձակ քննութեան առնուեցան, նորէն տրուեցաւ հայ Պատարագամատուցին՝ իր սեպհական հանգանակը:

Սակայն ինչ ինչ փոփոխութիւն եղաւ, թուով եօթը, ուրոնց մէկ մնար վարդապետական եւ մէկալ մնար քերականական է:

Մեր Վ իննայի վանքին մատենադարանը կը գտնուի ան թղթակցութեան օրինակը, որն որ Ահհհհայոց եւ Հռոմ իրենց կողմանէ թարգմանի պաշտօն կատարող հայազգի Բարսեղ քահանային մէջ եղած է: Աս թղթերուն մէջ իրեն համազգիները շատ մեծամեծ գովեստներ կու տան Բարսղի իրեն հայերէն լեզուի եւ ուրիշ շատ բաներու հմուտութեան կողմանէ. գովեստներ՝ գործնական աստիճան արդիւնաւորած չերեւար: Ասկէ կը հասկըցուի թէ որչափ ան ատենները հայերէն ուսումնս ինկած էր. դեռ Մխիթարեանց միաբանութիւնը չկար. ուրիշ ատեն նման զիպուածի մէջ՝ Սուրբ Ժողովը իրենց հիմնադրին մեծին Մխիթարայ ձեռնառութիւնը գործածեց: Սակայն արդէն ժամանակին Վ սեմափառ Հարք կասկածած կերեւան իրենց հայ թարգմանին վրայ, եւ անոր համար ալ պատշաճ զգուշութիւնն ընելով՝ ազդարարութիւն կրնեն թէ զուտ քերականական կէտերուն նկատմամբ չեն ուզեր բան որոշել: “Պետելի է, կըսէ յիշեալ Հրահանգը, որ սրբազան Ժողովն՝ որում յատուկ է հոգալ զհամասերումն (զճաւարումն) հաւատոյ եւ ի բաց բառնալ զորումն ի միջոյ ցորենոյն, կամեցաւ միայն սրբագրել զայնոսիկ՝ որք յայտնապէս կամ ծածկաբար հնչեն ընդդէմ ճշմարտութեան հաւատոյն եւ հետեւապէս են ընդդէմ կեցութեան (փրկութեան) հոգեաց: Իսկ զսխալանս՝ որք են ընդդէմ արհեստի քերականութեան կամ հայկաբանութեան, ոչ հաճեցաւ ինքն սրբագրել, զի մի ծանր թուիցի ըսողաց. այլ եթող ճշմարտասիրաց վարդապետաց եւ այլոց զիանոց ուսումնասիրաց, որպէս զի նոքա՝ որք են քաջապէս տեղեակ հայկաբանութեան, ըստ տեղեոյն եւ ըստ ժամանակին խոհեմապէս եւ ճշմարտաբար հոգայցեն սրբագրել զնոյնս, զի նամենայնում եւ ըստ ամենայնի ճշմարտութիւնն Վրիստոսի գովեցի ի փառս մեծազոյնս Աստուծոյ, : ”

Իրօք. ի բաց առեալ վարդապետական ուղղութիւնները, շատ մը սրբագրութիւնք՝ որոնք Բարսղի — իրեն յատուկ — քերականութեան վրայ հիմնուած էին, գրեթէ ամէն տեղ կաթողիկեայ Հայոց մէջ մնացին առանց գործադրութեան, հետեւելով յայսմ ան խոհեմութեան՝ զորն որ ինք Սուրբ Ժողովը կերեւայ որ կ'ակնարկէր սոյն սրբագրութեանց վերջը աւելցուցած խօսքերովը, մանաւանդ որ հակառակը երբեմն կրնար ծաղրականութեան տանիլ, որմէ խորշիւր ամէն երկիւղած միշտ հրամայողաց կամքին համաձայն համարած է, եւ իրօք Ս. Ժողովը “լուսայ ծանր եկող բան, չուզելը բացայայտ ըսած է:

Իսկ վարդապետական մասին վերաբերեալ ուղղութիւնք միշտ ամենայն երկիւղածութեամբ պահուած են, եւ են հետեւեալները:

Թիւ 11. “Մի ասացի — նոյն ինքն ի քննութենէ Հօր, այլ ասացի — նոյն ինքն հրամագոյակից Հօր, : ”

Ոչ առանց պատշաճութեան է որ սոյն ասութեան տեղ կ'ուզուի մի մի այն բառով բացատրել ան համբաւաւոր ծոփօստօս անունը անանկ հանգանակի մը մէջ՝ որն որ արդէն ըստ զոյացութեան Նիկիականն է, եւ ինչպէս վերը ցուցուցինք, ի սկզբան ասանկ էր հայերէնին մէջն ալ, այս ինքն՝ մէկ բառ էր՝ որն որ ժամանակաւ լուծուելով՝ ասութիւն մը ձեւացաւ:

Իրաւ է որ “համագոյակից, բառը հիմնական մարուր հայկաբանութեան աղէկ չէ հնչեր, սակայն դիւրին է դարմանը՝ վերցրնելով հաճա մասնիկը. մնացածը՝ բոլորովին մարուր եւ ընդունելի է: Հայկական գրականութիւնը, որն որ գերազանցութեամբ քրիստոնէական գրականութիւն մըն է, ծոփօստօս բառին համապատասխանող բառերու արտաքոյ կարգի առատութիւն մ'ունի, ուրոնք այս յունական բառին ճիշդ թարգմանութիւնն են եւ իրարմէ աւելի կամ նուազ գործածուած են: Աւելի գործածականներն են. եակից, իսկակից, գոյակից, միասնակից. ետքը՝ քնակից, միագոր, ի միասին եակից, միեռնթիւն, միքնոթիւն. վերջապէս նախնական լեզուին մարութեան դպչողները՝ հրամագոյ, հրամագոյակից, հրամարոն, հրամեակից, հրամագոյակից, հրամարնակից եւ այլն: Մեր շարականները եւ երգերը՝ որոնք այլեւայլ դարերէ են, գրեթէ ամէն էջերուն մէջ ունին:

Գարձեալ Թիւ 11. “Հաւատամքին մէջ աւելցուի — ի Հօրե եւ յՈրդոյ թիւի — եւ ասանկ ըսուի Հաւատամք եւ ի սուրբ Հոգին յանեղն եւ ի կատարեալն, որ ի Հօրե եւ յՈրդոյ թիւի, եւ այլն: ”

Վ երբ տեսանք որ մեր Նիկիական-Աթանասեան հանգանակը հոս անհոգութեամբ կրճատուած է անանկ որ Հոգւոյն սրբոյ աստուածութեանը վերաբերեալ ամէն բան պահուելով՝ մէկդի թողուած է անոր անձնական յարաբերութիւնը յԱրրորդութեան անձանց: Յոյն բնագրին մէջ կը կարդանք. “Հաւատամք եւ ի սուրբ Հոգին, ոչ օտար Հօր եւ Որդոյ, այլ էակից Հօր եւ Որդոյ, եւ այլն, որն որ Ս. Աթանասի լեզուաւր՝ ըսել է թէ Հոգին ստորք ի Հօրե եւ յՈրդոյ է. վասն զի անոնց հակառակ՝ որոնք զՈրդին ճշմարիտ Աստուած ճանչնարով՝ Հոգւոյն սրբոյ աստուածութիւնը կ'ուրանային, ասով մանաւանդ կ'ապացուցանէ Ս. Հայրը Հոգւոյն աստուածութիւնն որ Հոգին սուրբ այնպէս յՈրդոյ է,

ինչպէս Արդի ի Հօրէ. ուստի եթէ Արդի ի Հօրէ ըլլալով՝ Աստուած է, նոյնպէս Հօրի յԱրդւոյ ըլլալով պէտք է որ Աստուած ըլլայ: Իբրք. Եպիփանուս յառաջ բերած երկրորդ հանգանակի ձեւին մէջ՝ որն որ մեր Նիկիական-Աթանասեանին հետ նոյնատեսակ է, կը դրուի բացայայտ. «Ի Հօրին սուրբ, ի բարեխօսն, յանեղն, որ ի Հօրէ ելանէ եւ յԱրդւոյ առնու», Գարձեալ. մեր Երեսնի Լամբրոնացոյն համեմատ՝ պէտք էր կարգալ նաեւ մեր հայերէն բնագրին մէջ Հօրւոյն սրբոյ համար «նորին ինքեան ոչ օտար յեութենէ իսկութեան Հօր եւ Արդւոյ», ինչպէս կը կարգանք Արդւոյ համար՝ «նոյն ինքն ի բնութենէ Հօր»:

Արդէն Փրորենտեան ժողովոյն ատեն Եւզենիոս Գ. իր վճռոյն մէջ ազգարարութիւն կրնէ Հայոց որ հանգանակին մէջ Հօրւոյն սրբոյ նաեւ յԱրդւոյ ելումը կամ բխումը աւելցուի, զոնէ կիւրակէ եւ գլխաւոր տօնից օրերը: Հաւ հաւանական կը համարինք որ վերոյիշեալ սրբագրութիւններէն առաջ՝ որոնք սոյն յաւելուածը կը հրամայեն որ եւ իցէ ժամանակ որ գործածուի սոյն հանգանակը, արդէն կը գործածէին մեր քահանայիցմէ անոնք՝ որ կաթողիկէ միութեան եւ վարդապետութեան խելամուտ էին: Ստուգելէ կրնար աւելի պատշաճ բան կարգադրուիլ մեր եղբարց հոգիները պատասպարելու առ արեւելեան կողմանց սեպհական եղած մտորութեան: Հաւատոյ Տարածման Ժողովը 1833ին Յուլ. 14ին գրեց Արքայան Քահանայապետին հրամանաւ առ Անտոն Եւրիճան արքեպիսկոպոս նախագահ Կ.Պոլսոյ Փէտիչինի կարդիւնալի գահերիցութեամբ եւ Եւզեղոս Մայիի քարտուղարութեան ատեն: «Սուրբ Ժողովը ձեզն սա ազգարարութիւնը կրնէ որ ան կէտերը՝ որոնց համար դուք իսկ կը բռնէք թէ նշանակներ կամ դրոշմներ են՝ որոնցմով կաթողիկէայ Հայք հերձուածողներէն եւ հերետիկոսներէն կը զանազանին եւ կը ցուցնեն թէ իրենք Հռոմէական Եկեղեցւոյ հետ միաբան են, ամբողջապէս պահէք: Եւ ասոնք են ան կէտերը: 1. Հանգանակին մէջ դաւանիլ թէ Հօրին սուրբ չէ թէ մինակ ի Հօրէ, հապա նաեւ յԱրդւոյ կերէ: Իայց ասոր ալ զգոյշ եղէք որ չըլլայ թէ բառի մը զանազանութիւն կամ բազմապատկութիւն ընէք, հապա մի եւ նոյն բառով անոր ի Հօրէ եւ յԱրդւոյ ելումը բացատրէք ու դաւանելք: Մի եւ նոյն բառով՝ որպէս զն աւելի եւս բացայայտ ըլլայ յայտ վարդապետութեան՝ ամենէն աւելի մտադրութեան արժանի կէտը թէ ի Հօրէ եւ յԱրդւոյ իբրեւ մի (բացարձակ) սկիզբէ եւ միով գործողութեամբ յառաջ կու գայ Հօրին սուրբ:՝

1 Տես այս նկատմամբ նաեւ՝ Հիմնական Տարբերութիւն Կաթ. եւ Էջմ. էջ 27-42.

Թիւ 12. «Նոյնին մէջ չսուի — Բարոզեաց գառարեալս, այլ բսուի՝ Բարոզեաց գառարեալն:

Արդէն վերը նշանակեցինք որ ոչ «զ առ աք ե ալս», ընթերցուածն ոչ ալ «զ առ աք ե ալն», հարազատ ընթերցուածն է: Սակայն ան ժամանակները Հռոմ քննութեան ատեն ուրիշ ընթերցուած չունէր առջեւը՝ բայց եթէ ան երկուքը, անոր համար անոնցմէ մէկն ընտրելու ատեն՝ հարկաւ ընտրեց ան՝ որն որ զոնէ ուղիղ իմաստ մ'ունէր: Եւլ հարազատ ընթերցուածն ըստ գրչագրաց՝ ինչպէս յոյն բնագրին ալ կ'երաշխաւորէ, է յառարեալսն:

Գարձեալ Թիւ 11. «Չսուի յԱստուծոյ Հօրէ Միածին այս ինքն յեութենէ Հօր հապա բսուի յԱստուծոյ Հօրէ նսխ քսն գամեւնայն յառիտեալն»:

Ետստովանելու ենք որ դեռ սոյն փոփոխութեան պատճառը չենք կրցած իմանալ: Ավ կրնայ զանել թէ ան ատեն վերոյիշեալ թարգմանը՝ որն որ հայերէնագէտ մըն էր անսովոր տեսակէն, ինչ կասկած հանած է քննչաց առջեւ՝ հայերէն բառերուն նկատմամբ: Թերեւս գլխաւոր կասկածը հոռիքն բառին վրայ ըլլայ, որն որ մեր ամենէն յատուկ, ամենէն անմեղն է եւ ամենայն կերպով եւ նշանակութեամբ ուրիշ որ եւ իցէ բառէ աւելի՝ Յունաց οὐσία եւ Հռոմայեցւոց substantia կամ essentia բառին կը համապատասխանէ:

Ես փոփոխութեամբ սա եղած է որ Նիկիոյ հանգանակին եւ անկէ յառաջ եկած հանգանակաց մէջ (նոյն իսկ Աթանասեան բսուածին մէջ) զանուած τούτέστιν ἐκ τῆς οὐσίας τοῦ Πατρὸς — այս ինքն յեռթեւեկ Հօրին տեղ՝ փոխանակած է Կ.Պոլսոյ հանգանակին πρὸ πάντων τῶν αἰώνων — նսխ քսն գամեւնայն յառիտեալն, զորն որ փառաբանութեան մէջ («Իսկ մէք փառաւորեցուք», եւայլն) արդէն ունէինք: Բնական էր որ մեր հանգանակն իբրեւ Նիկիական-Աթանասեան ունենար ան «այս ինքն յեութենէ Հօրը», Եսիկայ ան յաւելուածներէն մէկն է՝ զորոնք Նիկիոյ Հայր հանգանակին մէջ ըրին՝ որպէս զն Արխանոսաց առջեւ ամէն փախուստ գոցին՝:

Տայս վայր եղած խորհրդածութիւններէն երաւացի կ'երեւայ առաջարկել քանի մը բան մեր հանգանակին նկատմամբ: Եւս ինքն՝

1. Վերաքննելով ինչ ինչ շեղուի հիմնական հայերէն բնագրին մէջ՝ համեմատ գրչագրաց՝ յունական բնագրին առաջնորդութեամբ:
2. Փոյթ սարուի տեղը գնել քանի մը թօթափուած մասերը՝ զարձեալ ըստ ձեռագրաց եւ ըստ յոյն բնագրին:

1 Տես Պատմ. տիեզերական Ժողովոց արեւելեայց: Հ.Պ. Յովնան, Վիեն. 1847:

Աս կերպով ամբողջացած բնագիրը կրնայ մինակ Պատարագի ատեն եւ յերախայացուցման գործածուիլ, հաւատացելոյ առանձնական գործածութեանը չդպչելով:

Բայց որպէս զի ասով շատ երկնցած չըլլայ հանգանակը, ուրիշ կողմանէ կրնայ ճար ըլլալ:

Վերոյիշեալ Հրահանգին մէջ Սուրբ Ժողովը յիշեալ Նախագահին քանի մը հարցմանը պատասխան տալով՝ առ երրորդն ասանկ կը պատասխանէ. (Հանգանակին վերջը) «Արիւնոսաց եւ Սակեդոնեանց դէմ նշով քը եթէ մինակ հանդիսական պատարագի մէջ ըսուի, բաւական է»:

Սակայն եւ այնպէս, սովորութիւն եղած է որ նոյն նշով քը դրեթէ որ եւ իցէ պատարագի մէջ ամէն քահանայք ըսեն: Բայց Ապիփանու յառաջ բերած ձեւերուն առաջինէն՝ կը տեսնենք որ Վ-Պոլսի ըսուած հանգանակն ալ ի սկզբանէ ի վերջոյ իր նշով քն (ընդդէմ Արիւնոսաց) ունեցած է, սակայն նոյն Վ-Պոլսի ժողովոյն ըրածին համեմատ՝ թէ յոյն եւ թէ լատին եկեղեցին նոյն նշով քը պատարագի մէջ երբեք չի գործածեր: Ուստի եթէ մենք ալ անոնց օրինակին հետեւինք առանց մեր հանգանակն երկնցընելու՝ անոր ամբողջութիւնը կը գտնենք:

Ահա ասիկ մեր հանգանակի ծագմանը, ժամանակին, հեղինակին, գործածութեանը եւ կրած արկածներուն վրայօք լըրացաւ մեր ըսելքը:

Մի եւ նոյն ատեն կը գոցուի մեր Մսեր Մազիստրոսին հետ ունեցած հաշիւը: Ա՛լ բացայայտ է որ աս հանգանակէն՝ ուրիշ բան մը Հայաստանի չի վերաբերիր, բայց եթէ անոր մէկ քանի մասանց կորուստը, եւ թէ ասիկայ ան հանգանակը չէ՝ որով մեր Հարքը 487 եւ 587 դարուն վարուեցան, եւ ոչ ալ կրնայ ապացուցուիլ որ Վ-Պոլսի ըսուած հանգանակն երբեք Հայաստանի մէջ հանդիսական գործածութիւն ունեցած ըլլայ կամ անկէ ինչ ինչ մերինին անցած ըլլայ: Արդէն մեր հանգանակն աս վերջնոյն համազօրն է:

Մեր եղբարքը՝ որոնք Ռուսիա կը գտնուին, կրնան յուսալ որ Աթանասի պէս մեծ սուրբ Հօր մը անուան պաշտպանութեանը տակ՝ ասկէ ետքը խաղաղաբար իրենց հանգանակը գործածեն: Բայց աս իրաց արդիւնքը բոլորովին ստոյգ չէ: Յունական-Ռուսական հովիւները՝ որոնք կը պնդեն թէ Ափեսոսական Հարք Նիկիական եւ Վ-Պոլսի հանգանակներէն ուրիշ որ եւ իցէ հանգանակի գործածութիւնն արգելած են, կրնան աս ալ ըսել որ սոյն

արդելքն 431էն առաջ շինուածներուն համար ալ կարժէ: Մսեր աս խնդրոյս մէջ՝ մէկ ոտքը յունական սահմանին մէջ դրած է, մէկալ ոտքը կաթողիկէայ Հռոմէական: Մէկ կողմանէ Յունաց ընթանմանը համաձայնելով Աիւրղե Աղեքսանդրացոյ առ Ակակ եպիսկոպոս Մեղիսիոյ գրած թղթին աս կտորը յառաջ կը բերէ.՝ «Սուրբ եւ անկեղերական ժողովն՝ որ Ափեսոսացոյ քաղաքին ժողովեալ, նախախնամեաց կարեւորապէս ոչ գոլ պարտ եկեղեցեաց Աստուծոյ այլ արտադրութիւն հաւատոյ մուծանել ի ներքս, քան զոր էրն, զոր երեքերանեան Հարք սրբով Հոգւովն ասացեալ սահմանեցին», թէպէտ նոյն թղթոյն մէջ Աիւրղե քիչ մ'ետքը թէ խօսքով եւ թէ գործքով կը ցուցնէ որ աս մտօք չէ սինհոդոսական Հարց արգելքը: Մէկալ կողմանէ ալ կաթողիկէայ սկզբան հաւանելով կը ջանայ Հայոց հանգանակին յաւելուածներն օրինաւոր ցուցնել՝ ըսելով թէ նոր վարդապետութիւն մը չեն պարունակեր: Ասիկայ՝ որչափ ալ ճշմարիտ ըլլայ քիչ կ'օգնէ Մսերին՝ իրեն բռնած դիրքին մէջ:

Արեւելից քրիստոնէական հասարակութեանց շատ մը ծուռ սկզբանց հետ կապուած է նաեւ հանգանակաց բացարձակ անհպելութիւնը՝ զորն որ կը պնդեն. թէպէտ իրենց նախնիքն են, ինչպէս ցուցուցինք, որոնք հետզհետէ իրենց ժամանակին ու տեղոյն պիտոյից պատշաճեցուցին իրենց հանգանակը, եւ նոյն իսկ հիմակ իրենց գործածածը աս կերպ հանգանակ մըն է:

Աս ծուռ ըմբռնումը բարեբախտութեամբ ամէն արեւելեան քրիստոնէայ հասարակութեանց հաւասար չէ: Չէ թէ մինակ հիմայ, հապա ի սկզբանէ իսկ երբեք այսչափ խիստ եղած չեն Հայք՝ նաեւ Հռովմէական կաթողիկէ եկեղեցոյ հաղորդութենէն դուրս:

ՃԱՆ. Հոս կը սկսի Հեղինակը Խօսիլ Լոյն (1870) ժամանակուան Հակահատուցեան անուանելոյ խնդիրներուն վրայ գոր պատշաճ համարեցանք դուրս թողոյ. վրաս գի իւր՝ ասիկ վերջը գրած մէկ գործքին մէջ Լոյնը շատ քիչ եւ գրեթէ ոչինչ փոփոխութեամբ դրած է: Տես Խրատարանի կեղծիք, ապ. Վիեն. 1873 էջ 157-162:

1 Աիւրղե Պարագմ. էջ 429:



“  
L  
/

5008-5012

5008  
 << Ազգային գրադարան  
  
 NL0030828

5009  
 << Ազգային գրադարան  
  
 NL0030827

5010  
 << Ազգային գրադարան  
  
 NL0030826

5011  
 << Ազգային գրադարան  
  
 NL0030825

5012  
 << Ազգային գրադարան  
  
 NL0030824

5013  
 << Ազգային գրադարան  
  
 NL0030823

6 գրք.

7-86

